

Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

ՏԵՂԱՊԱՀՈՒԹԵԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Դեր . Տ . Մեսրոպ նազ . Նամականի Տեղապահութեան պատօնին հաստատումը պատօնակա հաղորդուեցաւ Ն . Մրագնութեան , Պաղեստինի Բայք Քօմիսերութեան կողմէն նետեալ պատօնապրով :

Secretariat
Government Offices
Jerusalem

N^o 1903/30

19 June, 1930

Right Reverend Sir,

I am directed by the High Commissioner to inform you that His Excellency has received notification of your election as LOCUM TENENS of the office of the Armenian Patriarch and to inform you that His Excellency accords you recognition in that capacity until such time as a successor to the late Patriarch Tourian shall have been elected.

I am, Right Reverend Sir,
Your obedient servant,
E. MILLS
Acting chief Secretary

The Rt. Rev.
BISHOP MESROB NISHANIAN
Locum Tenens of the Armenian
Patriarchate, Jerusalem.

(Պարզմանութիւնը)
19 Յունիս 1930

Գերապատիւ Տէր,

Բարձր Քօմիսէրին հրահանգով կ'իմաց ցընեմ Զեղ թէ Նորին Վահմութիւնը ընդունած է Հայոց Պատրիարքութեան Զեր Տեղապահ ընտրուելուն զեկուցումը , և թէ Նորին Վահմութիւնը կը ճանչնայ Զեր այդ իշխանութիւնը մինչեւ որ ընտրուի յաջորդ մը հանգուցեալ Դուրեան Պատրիարքին :

Կը մնամ Զեր Գերապատութեան
հնագանդ ծառան
է . ՄԻԼՍ
Աւագ Քարտուղար

Գերաքննիք
Տ . Մեսրոպ Ս . Կայիսրական Նամական
Պատրիարքական Տեղապահ Հայոց
Պատրիարքութեան . Երուսաղէմ

ՊԱՏՐԻԱՐՔԻ ԸՆՏՐՈՒԹԵԱՆ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՈՒԹԻՒՆՆԵՐԻ

Ս . Արքուխ Միաբանական Ժողովը Մայիս 5-ին ըրած էր իր վերջնիքի նիստը և Տեղապահութեան պատօնին կոչած էր Լուսաւագավագ Գեր . Տ . Մեսրոպ Ս . նազ . Նետեանանը :

Ն . Գերապատութիւնը Մայիս 8-ին ներկայացաւ Երուսաղէմի Վահմ-Կառավարիչին իրեւ Տեղապահ , և առաջին տարրով իրենց խօսակցութեան նիւթ նոր պատրիարքի ընտրութեան վերաբերեալ խնդիրներ :

Միաբանական Ժողովին վերջին նիստը և կղի ունեցաւ Յունիս 19-ին , Միաբանութեան Կանոնագրին Պատրիարքի ընտրութեան վերաբերեալ յօդուածներուն բարեփոխութիւններ նկատված առնելու համար :

Կարձանագրեանին նետեալ պատօնագիր-ները , որոնք ինքնին ցոյց կուտան թէ պատրիարքի ընտրութեան հախալաւարաւառութիւններ իր սկսած են և մինչեւ ուր հասած են երբ կը գրենք այս տողեր :

Տեղապահ Մրագանին Տեղեկագիր , ուղղուած Միաբանական Ժողովին , որ զումարուեցաւ Յունիսի 19-ին :

19 Յունիս 30

ՊԱՏԿ . ՄԻԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒԹԻՒՆ
ԺՈՂՈՎԻՆ

Խնչպէս յայտնի է՝ Պատկ . Միաբանական Ընդհանութիւն Ժողովոյն տարւոյն Մայիս 5-ի Ա . Նիստին մէջ կոչուեցանք Ս . Աթոռոյու Պատրիարքական Տեղապահութեան պաշտօնին :

Մեր ընտրութեան չորրորդ օրը՝ այսինքն Մայիս 8-ին՝ Տնօրէն ժողովի անդամներ՝ Գեր . Տ . Տ . Մկրտիչ և Մատթէոս Ս . Եղիսակոպոսներու , Հոգ . Տ . Կիւրեղ Վարդապէտի և Միաբանական Ընդհանութիւն Ժողովի Առողջութեան Ս . Առոքէն Վարդապէտի կողմէ ներկայացուեցանք Երուսաղէմի Վահմ . Կառավարիչին իր պաշտօնատան մէջ :

Տեսակցութեան պահուն նորին Վահմ-մաւթիւնը ի միջի այլոց յայտնեց՝ թէ Հոգածար Կառավարութեան ցանկութիւնն է , որքան կարելի է չուտով , Հայոց Պատրիարքը ընտրուած տեսնել , որպէսզի գործերու ամբողջ պատասխանառութիւնը իր վրայ կրող պաշտօնական անձ մը ունենայ իր

գէմ և, յարեց. Երուսաղէմի Հայոց Պատրիարքի ընտրութեան նախկին կերպը վերջ գտած ըլլալով այլես՝ հարկ կը ներկայանայ կանոնի Պատրիարքի ընտրութեան վերաբերեալ յօդուածները փոփոխել և ներկայ պայմաններուն պատշաճեցնել զանոնք: Ապա մէր կարծիքը հարցուց և ուզեց խմանալ թէ ի՞նչ կը խորհինք այս մասին:

Մենք պատասխանեցինք՝ թէ ի յարդանս մէր Հանգուցեալ Սրբազնն Պատրիարքին՝ քառամսորեայ սուզի ըրջան մը ունինք, հետեւապէս այս օրերուն մէջ չենք կրնար տակաւին զբաղիլ այս խնդրով:

Հիմա որ քառամսորեայ սուզի ըրջանը լրացած է արգէն և 14 օրեր ալ անցած են անոր վրայէն՝ ժամանակը հասած կը համարինք որ Պատկ. Միաբանական Բնդհանուր Ժողովը ձեռնարկէ Պատրիարքական ընտրութեան նախապատրաստական աշխատութեանց:

Այժմ ամենակարեռը և էական խնդիր մը ունինք առջենիս, այն է՝ պատրիարքական ընտրութեան եղանակը. այսինքն կառավարութեան կամքին և ստեղծուած ներկայ պայմաններուն պահանջին համաձայն փոփոխութիւնը Ազգային Ահամանադրութեան և Միաբանական կանոնագրի Պատրիարքական ընտրութեան վերաբերեալ յօդուածներուն:

Ասիկա շատ լուրջ և կենսական խնդիր մըն է, որ մինչև չլուծուի, կարելի պիտի չըլլայ ողջունել մէր նոր Պատրիարքը իր Աթոռին վրայ:

Նախ քան Միաբանական Բնդհանուր Ժողով հրաւիրելը, Ս. Աթոռոյս Տնօրէն Ժողովը ամսոյս 17-ին յատուկ նիստ մը նուիրեց և կարծեաց երկար փոխանակութենէ և խորհրդակցութիւններէ ետք՝ Ժողովիս աշխատութեանց դիւրութիւն մը ընծայելու նպատակաւ՝ Պատրիարքական ընտրութեան վերաբերեալ յօդուածները պարունակող նախազիծ մը պատրաստեց, որուն մէյմէկ օրինակը ունիք ամէնքդ ի ձեռին:

Ատիկա, ինչպէս ըսուեցաւ, նախազիծ մըն է, և Պատկ. Ժողովիս կը մայ լուրջ և հասուն խորհրդածութեամբ քննել անոր մէն մի յօդուածները, և ատոնց մասին ազգատօրէն և անկաշկանդ յայտնել իր կարծիքը, որպէսզի մենք ալ մէր կարգին կարենանք Պատրիարքական ընտրութեան նոր

եղանակի վերաբերմամբ Պատկ. Միաբանական Բնդհանուր Ժողովիս կամքն ու անսակէտը ներկայացնել Հոգատար Կառավարութեան:

Ամենայն յաջողութիւն և արդիւնաւորութիւն մաղթելով՝

Մնամք Աղօթարար

Պատրիարքական Տեղապահ

ՄեՄՐՊԳ ԵՊՈ. ՆՇԱՆԵԱՆ

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

ՄԻԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՆՈՒԱՆԳՐԻ ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԱ,

ՅՕՒԹԵԱՆԵՐՈՒԹԻՒՆ

20— Երբ Երուսաղէմի Պատրիարքը վախճանի, Միաբանութիւնը իր մէջէն Տեղապահ մը կ'ընտրէ և Հոգատար Կառավարութիւնը կը հաստատէ զայն:

21— Պատրիարքի վախճանումէն քառասուն օր յետոյ Տեղապահը նիստի կը հրաւիրէ Միաբանական Բնդհանուր Ժողովը, որ զաղտնի քուէարկութեամբ պատրիարքական ընտրելեաց հնգանոււն ցանկ մը կը պատրաստէ:

22— Սուրբ Երուսաղէմի Պատրիարք ընտրուելու անձը գոնէ 35 տարին լրացուցած և Միաբանութեան եպիսկոպոսներէն կամ վարդապետներէն պէտք է ըլլայ, միանգամայն Միաբանութենէ զատուած մէկը պէտք չէ ըլլայ: Միաբանութենէ զատուած չեն համարուիր այն անձերը, որ Երուսաղէմի Պատրիարքին հաւանութեամբ ազգային պաշտօնական կը վարեն:

23— Յաջորդ օրը Տեղապահը երկրորդ նիստի մը կը հրաւիրէ Միաբանական Բնդհանուր Ժողովը, որ այդ ցանկին մէջէն կրօնից, ուսման և բարի վարուց նկատմամբ ամենէն աւելի արժանաւորութիւն ունեցող անձը Պատրիարք կ'ընտրուի գաղտնի քուէարկութեամբ և քուէից բացարձակ սուաւելութեամբ: Բնդհանութեաց այս ցուցակէն դուրս անձի վրայ քուէարկութիւն չի կրնար ըլլալ:

Բնդհանութեան արդիւնքը կը հաղորդուի Սուրբ Եջմիածին Ամենայն Հայոց Կաթողիկոսին, և անոր վաւերացումը ստացուելէ յետոյ Հոգատար Կառավարութեան միջոցաւ կը ներկայացուի Լուստոն՝ Թագաւոր Կայսեր հաստատութեան:

Տեղապահ Մրբազմն նիսեւեալ պատօս-
նագիրով կը պատախանէ պատրիարքական
փոխանորդ Գեր. Տ. Սմբատ Եպիսկոպոսի. նամակ-
ներուն և տեղեկութիւն կուտայ պատրիար-
քական թեմութեան նախալաւրասուրեան
մասին .

20 Յունիս 1930

Քերապահին

Տ. Սմբատ Ա. Եպիսկոպոս Պապական,
Պատրիարքական Փոխանորդ Ա. Արքուոյ
կ. Պողիս

Ընդունած ենք ձեր Ա. Եղբայրութեան
Յունիս 3, 10 թուակիր Համար 730, 731,
734 նամակները :

Ա. Աթոռոյոց Պատկ. Միաբանական Ընդ-
հանութ Ժողովը իր երեկեան (19 Յունիս)
Բ. Նիստին մէջ նոյնութեամբ ընդունեց և
իրացուց Տնօրէն Ժողովոյս կողմէ ներկա-
յացուած երուսաղէմի Պատրիարքի ընտրու-
թեան վերաբերեալ Ազգային Սահմանա-
գրութեան 20, 21, 22 և 23 բարեփոխեալ
Յօդուածներու նախագիծը :

Յիշեալ Յօդուածները Պատրիարքի ըն-
տրութեան իրեւ Կանոն ընդունելէ յետոյ
քրուէրկեց նաեւ հետեւեալ բանաձեւը .

«Ժողովս որոշեց այս անգամուան հա-
մար, բացառաբար, նկատի ունենալ Միա-
բանական կուռս զանուած բարձրաստի-
ճան եկեղեցականներ, պայմանաւ որ, յո-
ւագիկայ նիստի մը մէջ եթէ որչուին այդ
անձը կամ անձերը, տան անոնք նախագի-
շինց միաբանակցութեան զրաւոր Ռւյստա-
գիրը. Միաբանութենէն առաջարկուած բա-
նաձեին համաձայն»:

Նկատելով նախ թէ ամէն կողմէ բազ-
անք կը յայտնուի որ երուսաղէմի Պատ-
րիարքի ընտրութեան մէջ մասնակցութիւն
ունենայ նաեւ Հայ ժողովուրդը, և երկրորդ՝

Նկատելով թէ զոյութիւն չունի ուրիշ
իրաւագօր կեդրոնական մարմին մը, որ փո-
խարինէր կ. Պողիս Ազգային երեսփոխանա-
կան Ժողովը, և եթէ ունենար իսկ դար-
ձեալ Հոգատար Կառավարութեան արգել-
քին պիտի հանգիպէր այն սկզբունքով ո-
րով կը մերժէ կ. Պողիս Ազգային Պատրի-
արքաբանի մասնակցութիւնը, Տնօրէն Ժո-
ղովս նպատակայարմար գատեց երուսաղէ-
մի Պատրիարքի ընտրութիւնը ենթարկել
Ամենայն Հայոց Կաթողիկոսի վաւերացման,

ըստ որում Առւրբ էջմիածնի Հայրապետը
ընտրուած ըլլալով Հայ Ազգի հոգեորական
և աշխարհական ներկայացուցիչներէ բար-
կացեալ համազգային Ժողովէ մը, ամբողջ
Ազգը կը ներկայացնէ Ինք, որով և իր վա-
ւերացումը ազգային վաւերացման կնիք
կը ստանայ:

Միաբանութիւնը այսպէս զտաւ խնդի-
րը լուծելու միակ ելքը:

Ներփակ կը գտնէք Պատկ. Միաբանու-
թեան Ընդհանուր Ժողովին ուղղած մեր
Պատգամազգին և յիշեալ բարեփոխուած
Յօդուածներու պատճէնները:

Պատրիարքի ընտրութեան վերաբերեալ
Միաբանական Ընդհանուր Ժողովի ընդու-
նած Յօդուածները և այս անգամուան հա-
մար, իրեւ բացառութիւն, քուէարկած Բա-
նաձեւը յատուկ պաշտօնագրով մը պիտի
ներկայացնենք Հոգատար Կառավարութեան,
և Անոր հաւանութիւնը ստանալէ յետոյ
պիտի աշխատինք յապաղեցնել այլևս Պա-
տրիարքի ընտրութիւնը:

Ողջունիւ Արքոյ, Աղօթակից
Պատրիարքական Տեղապահ
Մելլորդ եղան. Նշանեալն

Միաբանական Ժողովին Դիւանը Յու-
նիս 19-ի նիստին մէջ տրուած որոշումը պաշ-
տօնավետ կը հաղորդէ Տեղապահ Մրբազմնին :

Համար 1/10055/15 23 Յունիս 1930

Գերաշնորհ

Տ. Մելլորդ Ա. Եպիսկոպոս Նշանեալ,
Բարեխմեամ Պատրիարքական Տեղապահ
իւ Նախագահ Պատկ. Միաբանական
Ընդհանուր Ժողովոյ Ա. Զակորքեանց
Առանձինական Արքուոյն,
Երուսաղէմ

Գերաշնորհ Արքապահ Հայր,

Ա. Աթոռոյ Միաբանական Ընդհանուր
Ժողովը, Յունիս 19-ի Հինգշարթի, կէսօ-
րէն առաջ ժամը 9-ին, Զեր Արքապնութեան
նախագահութեան տակ զումարուեցաւ ի
ներկայութեան 32 հոգեորական անդամոց,
ունենալով հետեւեալ Օրակարգը.

«Նախագիծ՝ Միաբանական Կանոնագրի
Պատրիարքական ընտրութեան վերաբերեալ
Յօդուածներուն»:

ժողովս նկատի առնելով Պաղեստինի Անգլիական տիրապետութենէն յիտոյ ստեղծուած պայմանները, քուէարկեց՝ Ազգային Սահմանադրութեան Երուսալէմի Պատրիարքի ընտրութեան վերաբերեալ 20, 21, 22 և 23 Յօդուածներուն համապատասխան հետեւալ բարեփոխուած Յօդուածները:

« 20 — Երր Երուսալէմի Պատրիարքը վախճանի, Միաբանութիւնը իր մէջէն Տեղապահ մը կ'ընտրէ և Հոգատար Կառավարութիւնը կը հաստատէ դայն։

21 — Պատրիարքի վախճանումէն քառասուն օր յիտոյ Տեղապահը նիստի կը հրաւիրէ Միաբանական Ընդհանուր ժողովը, որ դադտնի քուէարկութեամբ պատրիարքական ընտրելեաց հնդանուն ցանկ մը կը պատրաստէ։

22 — Սուրբ Երուսալէմի Պատրիարք ընտրուելու անձը զոնէ 35 տարին լրացուցած և Միաբանութեան եպիսկոպոսներէն կամ վարդապետներէն պէտք է ըլլայ, միանգամայն Միաբանութենէ զատուած մէկը պէտք չէ ըլլայ։ Միաբանութենէ զատուած չեն համարուիր այն անձերը որ Երուսալէմի Պատրիարքին հաւանութեամբ ազգային պաշտօններ կը վարեն։

23 — Յաջորդ օրը Տեղապահը երկրորդ նիստի մը կը հրաւիրէ Միաբանական Ընդհանուր ժողովը, որ այդ ցանկին մէջէն կրօնից, ուսման և բարի վարուց նկատմամբ ամենէն աւելի արժանաւորութիւն ունեցող անձը Պատրիարք կ'ընտրէ գաղտնի քուէարկութեամբ և քուէից բացարձակ առաւելութեամբ։ Ընտրելեաց այս ցուցակէն դուրս անձի վրայ քուէարկութիւն չի կրնար ըլլալ։

Ընտրութեան արգիւնքը կը հազորդուի Սուրբ Էջմիածին Ամենայն Հայոց Կաթողիկոսին, և Անոր գաւերացումը ստացուելէ յիտոյ, Հոգատար Կառավարութեան միջոցաւ կը ներկայացուի Լուսուն՝ Թագաւոր Կայսեր հաստատութեան։

Բաց աստի Պատրիարքական յառաջիկաց ընտրութեան համար միայն բացառապէս ընդունեց հետեւալ Բանաձեր։

«Ժողովս որոշեց այս անգամուան համար, բացառաբար, նկատի ունենալ Միաբանութենէ գուրս գտնուած բարձրաստիճան Եկեղեցականներ, պայմանաւ որ, յա-

ռաջիկայ նիստի մը մէջ եթէ որոշուին այդ անձը կամ անձերը, տան անոնք նախապէս իրենց միաբանակցութեան զբաւոր Ռւխտազիրը, Միաբանութենէն առաջարկուած Բանաձերին համաձայն»։

Անդամ Երուսաղէմի Պատրիարքութեան Միաբանական Ծննդանուր Փողովի

(Սուրագրութիւն)

Մկրտիչ Եպս. Աղաւելունի, Մատրէոս Եպս. Գայրզեան, Յարութիւն, Վարութիւն, Համազապ Վ.րդ. Պազարեան, Վրանի Վ.րդ. Գասապեան, Սահակ Մ. Վ. Ասոււածառութեան, Գեորգ Վ.րդ. Համբարձունի, Մուշեղ Վ.րդ. Հայրապետեան, Անդրեան Վ.րդ. Լովմանեան, Ներսէ Վ.րդ. Թորոսեան, Յակոբ Վ.րդ. Թաճեան, Սուրեն Վ.րդ. Քեմինեան, Վահան Վ.րդ. Գեորգեան, Յովոս Վ.րդ. Պետրէեան, Կիւրեղ Վ.րդ. Խարյէլեան, Եսայի Աբեղայ Ամբարշեան, Գարեգին Աբեղայ Պիլարիւլեան, Դաւիթ Աբեղայ Զարզեան, Սիմ Աբեղայ Մանուկեան, Հայկագուն Աբեղայ Աբրահամեան, Պարգե Աբեղայ Վ.րանիւսեան, Գեղամ Աբեղայ Քասիմեան, Զօն Աբեղայ Տէր Յակոբեան, Սերովի Աբեղայ Վահանեան, Եղիազար Պատրիարքի Աբեղայ Մանուկեան, Չաւար Աբեղայ Գույլումնեան, Զենոպ Աբեղայ Վահանեան, Եղիազար Սարկեան, Սիմեոն Սարկ. Մարտիրոսեան, Յակոբ Սարկ. Տերէկեան, Սիմեոն Սարկ. Մարտիրոսեան, Յակոբ Սարկ. Տերիկեան, Պարգու Սարկ. Տիշէկենեան։

Տեղապահ Մրբազան պատօնապէս կը հաղորդէ Երուսաղէմի Վան. Կառավարչին Միաբանական Փողովի կողմէն Բարեփոխուած Կանոնագիրը։

26 Յունիս 1930

ՆՈՐԻՆ ՎԱԵՄՈՒԹԵԱՆ

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԿԱՄԱՎԱՐՁԻՒ

Սուրբ Աթոռոյս ողբացեալ Տէր Եղիշէ Դուրեան Պատրիարքի վախճանումէն յիտոյ սուզի աւանդական ըրջանը աւարտուած ըլլալով, կարեոր և անհրաժեշտ զատեցինք ըստ օրինի սկսիլ նոր Պատրիարքի ընտրութեան նախապատրաստական աշխատութեանց, ուստի այս գործով զրազելու հրաւիրեցինք Միաբանութեան Ընդհանուր Փողովը, որ ամսոյս 19 ին նիստ գումարեց մեր նախագահութեան ներքեւ։

Այդ նիստին մէջ ուշադրութեան առանուեցան մեր Ազգային Սահմանադրութեան Երուսաղէմի Պատրիարքի ընտրութեան վերաբերեալ 20, 21, 22, և 23 Յօդուածները, որոնք չեին պատշաճեր այլևս ներկայ պայմաններուն, ըստ որում Պազեստին բարեկախորհին Բրիտանական տիրապետութեան և պաշտպանութեան տակ գտնուելով այժմ՝ դադրած է այլևս Թիւրքիոյ մաս կազմելէ։ Հետեւապէս Ժողովը, իր տեսակէտով, ինչ ինչ փոփոխութեանց ենթարկեց լիշեալ չսրս յօդուածները։

Այս փոփոխութեանց մէջ աչքի դարձաղ կէան է ընտրուած անձը Առուրք Էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Մայրագոյն Պատրիարքին վաւերացման ենթարկելու պարագան, որ թելադրուած է հետեւալ պատճառներէն։

ա) Նկատելով թէ առեղծուած նոր պայմաններուն հետեւանքով Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը չի կրնար այլևս ունէ վարչական կապ ունենալ արտասահմանի ազգային մարմիններուն հետ, և

բ) Նկատելով թէ Կոստանդնուպոլիսի Ազգային Երեսփոխանական Ժողովը որ իր թիւրքիոյ Հայոց ներկայացուցիչ մարմինը ինք կ'ընտրէր ասկէ առաջ Երուսաղէմի Պատրիարքը, կորսնցուցած է այժմ իր այդ հանդամանքը և կտրուած են իր վարչական յարաբերութիւնները Երուսաղէմի Պատրիարքարանին հետ,

Ուստի Երուսաղէմի Պատրիարքին ազգային հանդամանքը պահպանելու համար Միաբանական Ընդհանուր Ժողովը ամենէն ուղիղ և բանաւոր կերպը նկատեց ընտրուած անձը կառավարութեան ներկայացնելէ առաջ ենթարկել Ս. Էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մայրագոյն Պատրիարքի վաւերացման, ըստ որում վերջինս, իրեւ Փերագոյն Պետ Հայաստանեաց Եկեղեցւոյն, Հայ Եկեղեցին և Հայ Ազգը ներկայացնող հոգեռորական եւ աշխարհական պատգամաւորներէ բազկացեալ Ընդհանուր Ժողովէ մը ընտրուած ըլլալով, անիկա իր անձին վրայ կը կեզրոնացնէ զինքն ընտրող Հայ Եկեղեցին և Հայ Ժողովուրգին կամքը, և հետեւարար իր տուած վաւերացումը կը լին ընդհանուր կնիք։

Բաց աստի, Միաբանական Ընդհանուր Ժողովը քուէարկելով Բանաձե մը ընդու-

նեց որ պատրիարքական ընտրելեաց հազանուն ցանկի յառաջիկայ պատրաստութեան ժամանակ, բացառապէս, այսինքն միայն այս անդամուան համար, նկատի առնուին նաև Երուսաղէմի Միաբանութեան չպատկանող բարձրաստիճան եկեղեցականները, պայմանաւ որ նախապէս անդամակցին անոնք Երուսաղէմի Միաբանութեան, ինչպէս եղաւ մեր ողբացեալ Եղիշէ Դուրեան Պատրիարքի ընտրութեան պարագային։

Պատիւ ունինք մեր նամակին կցել Միաբանական Ընդհանուր Ժողովի կողմէ մեզ ներկայացուած Տեղեկագրին հայերէն բնուզիրը և անոր անզլիերէն թարգմանութիւնը, երկուքն ալ ստորագրուած Ժողովին ներկայ անդամներէն։

Մնամք Անձնուէր

Տեղապահ

Պատրիարքուրեան Հայոց Երուսաղէմի
Մեսրոպ ԵՊՍ. ՆծԱՆԵԱՆ

ԶԵՐՆԱԴՐՈՒԹԻՒՆ

ԸՆԴԱՅԱՐԱՆԻ ԿԻԾԽՈՒԿԵԱՆ ԴԱՍԱՐԱՆԻՆ
ՈՒԹԸ ՇԲԶԱՆԱՒԱՐՏՆԵՐՈՒՄՆԵՐԸ

Այս տարի, 1930 Յուլիս ամսու հետ կը բոլորու էր Ընծայարանիս կիւլոէնկեան Դասարանի ուսմանց ըրջանը, և այդ զասարանին ութը սարկուադ անդամները կ'աւարտէին իրենց ուսանողական կեանքին հինգամեայ ընթացքը, և ներկայացնելով իրենց փոքրիկ ուսումնականիրութիւնները կամ, ինչպէս կ'ըսուի, աւարտածառերը, կ'արժանանային Զեռնադրութեան իրաւունքին և չնորհին։

Ս. Յակոբի համար երկարողի աշխատանքի և խնամքի արգիւնքով ձեռք բերուած Հոգեւոր Հովնած մըն է ասկէտ, որուն նշանակութիւնը բացարած ենք մեր առաջին խմբագրականին մէջ։ Իսկ այս սիւնակներու մէջ պիտի արձանագրենք Զեռնադրութեան պարագաներն ու պատմութիւնը։

ՆԱԽԱԳԱՏԱՐԱՍՈՒԹԻՒՆ

Մեր ութը սարկուագունք մաղուած են Ժամանակաւորաց Վարժարանի 17 անդամուց մէկ գասարանէն և բարձրացած են սարկուագութեան աստիճանին 1926

Հոկտեմբեր Յին, Ամեն. Դուրեան Եղիշէ Ա. Պատրիարք Հօր ձեռնազրութեամբ, և կազմած են Ընծայարանիս Կիւլպէնկեան դասարանը։ Դպրոցական իւրաքանչիւր տարւոյն վերջը գրաւոր և բրանտցի քըննութիւններով չափուած է իրենց ուսումնուկան յառաջդիմութիւնը, բացի եռամսեայ մասնաւոր քննութիւններէ։ Ընծայարանի մէջ իրենց զիխաւոր ուսուցիչները եղած են։

1) Ամեն. Դուրեան Եղիշէ Սրբադան, որ աւանդած է իրենց Պտմ. Հայ Մատենագրութեան, Բանասիրութիւն հայ լեզուի, Պտմ. Լատին և Յոյն գրականութեան, Պտմ. Փիլիսոփայութեան, Պտմ. կրօնից և մասնաւորապէս Պտմ. հայ զիխարանութեան, Բարոյագիտութիւն, և տարերք Լատիններէնի։

2) Բարգէն Սրբագան, որ աւանդեց իւրենց աշխարհաբար և գրաբար լեզուները, աշխարհաբարի պատմութիւն, Պտմ. Հայց. Եկեղեցւոյ, Պտմ. ընդհ. Եկեղեցւոյ, Պտմ. մատենագրութեան Ա. Գրոց, Ներածութիւն Ա. Գրոց, Աստուածաբանութիւն, Կանոնագիտութիւն, Տոմարագիտութիւն, Միսագիտութիւն։

3) Վեր. Հայր Զարլս Պրիճմէն՝ Անդլիւրէն լեզու և գրականութիւն, Պտմ. Խորացէլի, Աստուածաբանութիւն Հին Կտակարանի, Պտմ. Առաքելական դարու, Մանկավարժութիւն, Ընկերաբանութիւն։

4) Պըն. Աւոն Զիլինկիրեան Երածըտութիւն։

Ասոնցմէ զատ Ֆուանսերէնի, Յունարէնի, Արարերէնի և Երբայերէնի մասնաւոր գասեր առին։ Ամեն. Դուրեան Եղիշէ Սրբադան իր կարգ մը դասիրուն համար Քըռունսերէն զիիքեր գործածել տուաւ, Նոյնապէս Բարգէն Սրբագան՝ Փանասերէնէ աշխարհաբար Բարգմանութիւններ ընել տըւաւ աշխարհաբար լեզուի գասախօսութեան ատեն։ Ընդհ. Եկեղեցւոյ Պտմութեան համար զործածուեցաւ Ֆուանսերէն դասագիրք։ Այնպէս որ օտար լեզուներու մէջ, Անդլիւրէնէն յետոյ Փուանսերէնը եղաւ իրենց ուսումնական լեզուն։

Ուսումնական աշխատութեան զուգընթաց, մարդուեցան և վարժուեցան աստուածային պաշտամունքի զործադրութեանը Ա. Յակոբի և Ա. Տեղեաց բազմապա-

հանջ կարգաւորութեան, առաջու իրիկուն անխափան։

Դպրոցական շրջանի վերջին տարւոյն համար իրենց տրուեցան հետեւալ նիւթերը, զորս պիտի ուսումնասիրէին և պիտի պատրաստէին իրեւ աւարտածաւ։

1. Տերենական Շարապիտ Սրկով։
2. Խորհնացիկի Պատմութեան Ա. Գրոցը Սարգիս »
3. Օձնեցի շնորհիմ Երեւուրականաց ձառը Հայկ »
4. Եղիշէի Բ. Յեղանակը (Զբագաշտականութեան վանդը) Եղիշէ »
5. Ե. Լամբրունացւոյն Թուղրը առ Լեռն Պրիգոր »
6. Ե. Շնորհաւոյ Ողբ Եղիսիոյ Ներսէս »
7. Թուղր Դ. Փարպեցոյ առ Վահան Սրբիար »
8. Եղիշէի Ընդդիմ Մարկոսինի գրուածը Մատթէոս »

Ամէնէն յառաջ այս զործերուն բազուկիրները աշխարհաբարի պիտի վերածէին, յետոյ բանասիրական, պատմական, աստուածաբանական հային հարկաւոր ծանօթիւններով պիտի լուսաբանէին և պիտի ներկայացնէին զործը։ Կատարեցին այս աշխատութիւններն ալ և ներկայացուցին զանոնք զպրոցի Տեսչութեան՝ իրենց Զեռադրութենէն յառաջ։

Այս աշխատութիւնները, իրեւ փորձ ուսումնական կեանքի, զոհացուցիչ և Անդլիւրոյն հետագօտութիւններով և վերաբնութիւններով կրնան կոկուիլ և հըրատարակուիլ։

Ա. Յակոբի մէջ ուսումնական կեանքին և գրասեղանի խազագ աշխատութեան և պրատումներու առաջին պտուղն է տարիկա, իրեւ ապացոյց Դուրեանի շունչին և շուքին տակ կազմակերպուած և հաստատուած մտաւորական սուրբ զործին, որով հետզհետէ պիտի ուժաւորուի Արոնի այս փառապանձ հաստատութիւնը, և պիտի ճառագայթէ հաւատքի և զիտութեան լոյսը միանգամայն, վկայելու համար Հայ ժողովուրդի ապրելու իրաւունքին և անոր հոգեոր ու մտաւոր առողջութեան։

ԿՈՉՈՒՄԸ

Զեսնազրութեան նախորդ երեկոյին կը կատարուի Կոչման արարողութիւնը, որ ուրիշ բան չէ, բայց եթէ ընծայեալներուն հրապարակային քննութիւնը, անոնց կեանաքին, նկարագրին, ուսման և պատրաստութեան կողմէն։

Կոչման արարողութիւնը պարզ ձեւակերպութիւն մը չեղաւ մեր ընծայեալներուն համար, որովհետեւ տարիներէ ի վեր մեր աշխերուն առջե ապրեցան անոնք իրենց երիտասարդութիւնը, կազմուեցան և պատրաստուեցան սրբազնն պաշտօնի կոչուելու համար, թէե իրենց մանկութիւնը անցաւ հայ ժողովուրդի տառապանքներուն և արիւններուն մէջէն, անբազմալի վայրերու և պայմաններու մէջ . . .

Այսպէս որ զպրոցներու Փոխ-Տեսուչ Հոգ. Կիւրեղ Վրզ. Խորայէլեան, որ իրեւ խարամիլակ, Զեսնազրի Գիր. Մեսրոպ Ս. Եպո. ին հետեւեալ հարցումներուն սրտի կատարեալ անդորրութեամբ և մտքի պայծառ զիտակցութեամբ կը պատասխանէր Յունիս 21 նր. երեկոյ, Սրբոց Յակոբեանց Տաճարին մէջ, թէ ասոնք իրենց յօժար կամքա՞վ կուգան ստանձնելու Փրկչին լուծը, թէ հրաժարա՞ծ են աշխարհիկ կապերէ, թէ մաքուր և անարատ կեանք մը ապրա՞ծ են իրենց ծնունդէն ի վեր, թէ լիովին սորվա՞ծ են քահանայութեան ուսումը և ասուուածային օրէնքներու զիտութիւնը, թէ կրնա՞ն ուխտել որ պիտի հետեւին Քրիստոսի՝ կուրծք տալով կեանքի բոլոր զառնութիւններուն (ազգատութիւն, քաղց, ծարաւ, վիշտ, հաւածանք, չարչարանք «գասն Քրիստոսի»), ընծայեալներ հաւատքով, սիրով և յուսով խոնարհեցուցին իրենց զլուխները և զդայուն համարձակութեամբ ուղղակի պատասխաննեցին իրենց եղած հարցումներուն, խոստացան հեռի մնալ դաւանաբանական հին և նոր մոլորութիւններէ, պաշտպանել իրենց Մայրենի Եկեղեցւոյն ուղղափառութիւնը, հետեւի քրիստոնէական ընդհանուր եկեղեցւոյ սուրբ և ուղղափառ հայրերուն և մասնաւորապէս Հայաստանեայց Եկեղեցւոյ առաքելաշնորհ հայրերուն, կուսուորչէն մինչեւ Շնորհալի և Գրիգոր Տաթեացի, և միաձայն խոստովանութեամբ

տուին իրենց Մայրենի Եկեղեցւոյն հաւատքի գաւանութիւնը։

Շատ կանոնաւոր ու զաշնաւոր անցաւ կոչման արարողութիւնը։ Ժառանգաւոր գպիրներ և Ծնծայարանի Մելքոնեան զասարանին սարկաւագները, հրանուանքով և յուզմունքով երգեցին սազմոսներն ու շարականները, իրենց ուսուցչին, Տիար Լեռն Չիլինկիրեանի վա՛րժ առաջնորդութեամբ, իրենց երեց եղբայրներուն Կոչումին առնթիւ, և Զեսնազրի Տ. Մեսրոպ Սրբազան Հայրական զորովով ընդունեցաւ պաշտօնական յայտարարութիւնն ու ուխտը այս երիտասարդ նույիրեալներուն, կրելով իր լանջին խորը Դուրեհան Սրբազանի ողին, զոր կ'զգային նաև ծնրագիր ընծայեալներ այս խորհրդաւոր պահուն։

ԶԵՄՆԱԴՐՈՒԹԻՒՆ

1930 Յունիս 22. Կիրակի, Տօն Կաթողիկէ Եկեղեցւոյ Սրբոյ Էջմիածնի։

Պատմական եւ խորհրդաւոր օրուոն մը յիշատակին կը զուզակիապէր Զեսնազրութիւնը։ Կոչումը տեղի ունեցաւ Շբ. երեկոյ, Ս. Գրիգոր Լուսաւորչի Սրտաշատու Խորվիրապէն ենենելու տօնին. իսկ Զեսնազրութիւնը կատարուեցաւ Ս. Էջմիածնի Մայր Եկեղեցւոյն հիմնարկութեան և շինութեան տօնին։

Տեղապահ Տ. Մեսրոպ Սրբազան, իր Լուսարարապետի հանգամանքով, կանխապէս ամէն բան կարգագրած էր վայելչօրէն։

Տեղական սովորութեանց համաձայն Սրբոց Յակոբեանց Տաճարին մէջ միայն Պատրիարքներ Զեսնազրութիւն կը կատարեն. իսկ եպիսկոպոսներ Ս. Յակոբէն զուրո՞ւ ուէ եկեղեցւոյ մէջ, ընդհանրապէս Ս. Հրեշտակապետ և Ս. Յարութիւն Փրկչի Դիրեկտորնին առջեւ։

Բայց Տնօրէն Ժառանգվէ ի յարգանս Դուրեհան Սրբազանի, որ եթէ ողջ ըլլար Ս. Յակոբի մէջ ինքն պիտի զնէր իր ձեռքերը իր այս մատաղերամ հոգեոր զաւակներուն զլուխը, որոշեց որ Զեսնազրութիւնը կատարուի պատրիարքական եկեղեցւոյ մէջ։

Այս պատճառով Սրբոց Յակոբեանց Տաճարը վայելչօրէն պճնուած էր իր տօնական յարգարանքին չքեղութեամբ։

Զեսնադրիչ Սրբազնը շատ թանկապին զգեստաւորումով հանդերձեալ էր կատարելու համար մեծ շնորհաբաշխութիւնը: Սարկաւոգունք և զգիրք պատմուանառուած էին իրենց աստիճանին համեմատ: Հաւատացեալ հետաքրքիր բազմութիւնը անհամերեր կ'սպասէ որ սկսի Զեսնադրութեան արարողութիւնը: Ս. Պատարազը արդէն սկսած է և հասած է ժամը մոշտ ընթերցուածներու:

Վերջապէս կը հնչէ «Այսօր Աստուածութիւնն զուարձանայ» շարականը (Դ2), որուն մէջ Սրբազն քերթողը հաւատքի, զգացումի և տեսիքի կամուրջ մը կը նետէ այս գեղեցիկ տիեզերքի Արարչին և անոր պաշտամունքին նուիրեալ այս նորընծայ պաշտօնեաներու Զեսնադրութեան խորհուրդին միջեւ, անշուշտ հոչակելու համար թէ պարզ արարողութիւն մը չէ որ կը կատարուի այս Զեսնադրութեամբ, այլ հոգեկան իրարանութիւն մը կը տիրէ կը-րօնքի խորհրդականութիւններուն մէջ:

Դարձեալ հակիրճ և վերջնական հարցաքննութիւն մը Զեսնադրիչ եպսի. կողմէն, ընծայեալներու արժանաւորութեան մասին, և արուած հաստատական պատասխանին վրայ խարտաւելիակի կողմէն, «Ծնորհօքն Աստուծոյ Հօր և Արքոյ և Հոգուն Սրբոյ կ'ըսէ Զեսնադրիչն, կոչեմ (անունները աւալով) զարկաւագունս ի քահանայութիւն». և աղօթենք որ բարերար Աստուած իր սուրբ պարգեներով (Ճընորհներով) պայծառապէս փայլեցնէ աւսոնք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի միջոցաւ:

Զեսնադրութեան առաջին աղօթքէն յիշոյ, նորընծաներ ժողովուրդին կը դառնան ծնրազիր և ձեռամբարձ, և կ'երգուի Աստուածային և Երկնաւոր շնորհը, երեք կրկնումով: Հրաշալի է այս երգը իր իմաստով ու եղանակով: Եղանակը յուզիչ է և խո՛ր է իմաստը. որովհետեւ, Աստուծոյ շնորհն է որ քահանայութեան և եկեղեցւ ոյ ծառայութեան կը կոչէ նուիրեալը (Զեսնադրիչը պարզ միջնորդն է այդ շնորհաբաշխութեան) հիմնուելով թէ՝ անոր անձնական և թէ՝ ժողովրդեան կողմէ տըրուած վկայութեան վրայ. այդ սկզբունքով և այդ հասկցողութեամբ է որ Զեսնադրիչը իր ձեռքերը կը դնէ ընծայեալին գլուխութերը, բառ առ բառ կրկնելով երգուած

Աստուածային և Երկնաւոր շնորհը և աւելցընելով, «Ես դեմ ձեռս ի վերայ սորա, և դուք ամենենեան ալօրս աւարեք, զի արձանի լիցի սա զատինան հանաւայութեան անարա պահել առաջի սեղանոյ Տեսն Աստուծոյ»:

Ես ձեռք կը դնեմ ասոր (զիսուն) վըրայ. իսկ զուք ամէնքդ ալ աղօթեցէք որ ասիկա արժանի ըլլայ քահանայութեան տօտիճանը անարատ պահելու Տէր Աստուծոյ սեղանին առջեւ:

Մըշափ խորհրդաւոր: Զեսնադրիչը ձեռք պիտի դնէ, բայց բոլոր ժողովուրդը պիտի աղօթէ, ոչ միայն այդ պահուն, այլ նաև միշտ, որպէս զի Զեսնադրեալը կարող ըլլայ իրեն տրուած քահանայական աստիճանը անարատ պահել Աստուծոյ սեղանին առջեւ: Անկեղծ հոգիներու հեծեծանքն է Աղօթքը, որ բարիին կը տենչայ միշտ: Մարդկային տկարութիւնները կը հալին և կը փարատին՝ երբ հաւատացեալներ կ'աղօթեն իրարու համար: Մարդ է քահանան. ինչպէս որ ան կ'աղօթէ ժողովուրդին համար, ժողովուրդն ալ պէտք է աղօթէ քահանային համար. այսինքն՝ օգնէ անոր յաջողութեան՝ իր անկեղծ բաղձանքներով, իր անխարդախ սիրով, իր բարեացակամ վերաբերմունքով, ի հարկին նաև իր զոհողութեամբ, և աղօթէ այս ողիով:

Զեսնադրիչ եպսը. ընծայեալներուն ուրարները լուծի օրինակով կը դնէ անոնց ձիտերուն վրայ, և ահա կը զոռան մարդկարէական պատշաճ պատգամներ եղեկիէլէն, Մաղաքիայէն, Եսայիէն, ինչպէս նաև Պետրոսի Կաթուղիկեայց և. Թուղթէն, և Պողոսի առ Տիմոֆէտս Ա. Թուղթէն, և վերջուապէս Դուկասու Աւետարանէն ներընչող հատուած մը «Եւ զարձաւ Յիսուս զօրութեամբ հոգւոյն ի Գալիլիա»:

Ս. Պատարազը կը շարունակուի մինչեւ Ռողյնի հրաւերը: Սազմոնէ մը ետքը, սարկաւագունք կ'եղանակեն Աստուծ մեծ հօր քարոզը, որ աղօթքի և աղաչանքի հիւանալի թելագրանք մընէ ամէնուն համար, որմէ յիշոյ Զեսնադրիչ Եպսը. կը կարգայ երկու մեծ աղօթքները, կուտայ կրօնաւորի սև փիլոնը ընծայեալներուն և կ'օրհնէ անոնց քահանայական զգեստները, Վերջին աղօթքին կցուած է նարեկին հո-

գեշունչ հեծեծանքներէն մէկը, Աղաջևմ զամփոխիսելի, որ իր գրտիկան յօրինուածքով և աղօթական շռնչով, կրօնուկան բանաստեղծութեան դոհար մըն է, վասն զի առ Աստուած հաւատաքը աղօթողին, իրականութիւն մը կը զաւնայ, և մարդ կ'ըզգայ որ առանց Աստուածոյ, առանց աստաւածային շնորհքի չի կրնար քահանայանալ և ծառայել անոր սեղանին:

Աղօթքէն հետքը կը հնչէ քահանայական զգեստաւորումի երզը, Խորհուրդ խորհին և քիչ հետքը նորընծաներ քահանայական փառքով զարդարուած և պսակուած կը շարուին Ս. ատ սեղանի գեղարուեստական սոկեզող խաչկալին երկու կողմը:

Ս. Յակոբի զանձարանին ամէնէն վայելուչ և արժէքաւոր զգեստները տրուած են նորընծաներու, համագոյն և համաշափ, մութ կարմիր մետաքսէ յատակի վըրայ սոկեթել բանուածքով չուրջառներ, իրեն թէ լուսինէն ծորոլ ոսկի ճառագայթներով հիւսուած ըլլային, և մարդարտայն թագեր իրենց զիսին:

ՕԾՈՒՄ

Զեսնագրութենէն հետքը ամէնէն յուղիչ և զմայլելի արարողութիւնն է օծումը. վասն զի ո՛չ միայն Աստուածային շնորհին զգալի ձեռով մը յայտնաբերութիւնն է Օծումը, այլ նաև յուղիչ պահ մը նոր անուանակոչութեան: Ամէն բան նոր, ամէն բան մաքուր և ամէն բան խօրհրդաւոր:

Զեսնագրիչ Եպոչն, սկսեալ մինչև հաւատացեալներէն իւրաքանչիւրը կ'ապրին անձկութեան, յուղմունքի քանի մը վայրկեաններ:

Անոնք որ վայելած են Զեսնագրութեան և Օծման յուղումները և վերացումները, անոնք միայն կրնան անզրագառնալ կրուած աղօթեցութիւններուն և տպաւորութեան վրայ: Զարմանալի փափոխութիւն մը կը կրէ մահկանացու և մեղաւոր մարզը այդ պահուն, կ'զգայ որ նոր կեանք մը արթնցած է իր ներսը: Ինքը առաջուան մարզը չէ այլիս: Օ՛հ, երանիթէ այս նոր կեանքին, այս սոգեոր կեանքին թարմութիւնը կարելի ըլլար մշտնջենաւորել բոլոր ձեռնագրեալներու կենցազին մէջ:

Առաջելոյ Սղամոյ, սրբալոյս մեռոնի հեղումին ազգարար շարականը:

Եւ ահա՝ կարգով կ'օրհնուին, կ'օծուին և կը սրբագործուին ճակատը, աջ և ձախ ձեռքերը Տէր Գուփթ, Տէր Սիրոն, Տէր Հայկապուն, Տէր Պարզե, Տէր Գեղամ, Տէր Զգոն, Տէր Սերովբէ, Տէր Շաւարչ և Տէր Զենոր քահանաներուն:

Հին անուններ և կոչումներ Տեղի արւած են նոր մտամիպարներու:

Թէկ Զեսնագրիչ Եպսին իրաւունքն է ընտրութիւննոր անուններու, բայց փափկանկատութեամբ երբեմն հասկնալ կ'ուղին նաև ձեռնազրուողին կամքը: Վասն զի ո՛չ միայն Զեսնագրիչ Եպսը, իտէալ մը, տեսիլ մը ունի իրեն համար, և կը փափաքի որ իր ձեռնազրածները այդ իտէալին ու տեսիլը արժեցնելու կարող հոգեորականներ ըլլոն, այլ նաև աստաւածային ծառայութեան նուիրուողներ՝ իրենք ալ ունին իտէալներ և տեսիլներ, և կը բազան իրենց համար ընտրել այնպիսի մտամիպարներ, որոնց կ'ուղին հետեւիլ և նմանիլ անսնց:

Աւետարանի մէջ կը տեսնենք որ երբ Տէր Յիսուս - Քրիստոս իր աշակերտները ձկնորսութենէն առաքելական պաշտօնի կը կոչէ, կը փոխէ անոնց անունները, իբրև արտայատիչը անսնց նոր պաշտօնին և նկարագրին:

Զեսնագրութեան ատեն անուն փոխել թէն Աւետարանի պատմութեան հետեւթիւն մըն է քրիստոնէական եկեղեցւոյ մէջ, բայց կանոնական պարտազրութիւն մը չէ եղած, այլ պարզ սովորութիւն մը. որովհետեւ կը պատահի որ անունները անփոխս պահուին:

Դպրեվանքը մէջ, Օրմանեան և Դուրեան Սրբազններ կը նախընտրէին ազգային փառաւոր և պայծառ զէմքերը վերակենացնել, և անոնց մէջ ալ ուշազրութիւն կը դարձնէին երկվանկ անուններու, նոյն ատեն չէին ուզեր անտեսել ձեռնազրեալներուն փափաքը:

Զեսնագրիչ Տ. Մեսրոպ Սրբազն ընտրեց այնպիսի անուններ, որոնք մասնաւոր նշանակութիւն մը ունին: Դայիր, սուրբ գրական անուն մըն է, Խորայէլի պատմութեան փառաւոր զէմքը, որ անունը եղած էր նաև ողբացհալ Լուսարարա-

պետ Դաւիթ Վրդ. Տէրտէրեանի, որուն իրք միաբան նոտանձայուզութիւնը, կը գոփուի մինչև հրաց Ս. Աթոռիս մէջ: Այսն, թէս աեղողկան ու աշխարհագրական աշնուն, որուն վրայ կանգնած է Հայոց Մայրավանքը, Ս. Յակոբ, բայց եղած է նաև կաթողիկոսի մը անունը մեր պատմութեան մէջ (767-775): Հայիապուն, Հայի պանծալի անունը կը մշտնչենաւորէ. Պարզէ, Գիղամ, Շաւաշ՝ Դուրեանի աշակերաներէն Դպրեցանք երեք նահատակ վարդապետներու ցիշատակը վերակենդանացնելու համար ընտրուած. Գիղամ, հայ նահապետներու գեղեցիկ զէմքերէն, որ զարերէ ի վեր կ'ասպրի հայ պատմութեան և հայ աշխարհագրութեան մէջ, Գիղամայ Ծովոյ: Զգօն (Ափրասատ), Պարսկաստանի եկեղեցին վաղնջական նըշանաւոր զէմք մը, իրք արտայցախչը իմաստութեան և զգօնութեան, որուն զործը հայերէնի ալ թարգմանուած է Զգօն անունով: Խոկ Զինոր, Գլակոյ վանքին պատմագիր վանահայրը, չունչ մը կը բերէ Մամիկոնեաններուն Տարօնէն:

Կարելի չէ ըսել թէ ի՞նչ զգաց ժողովուրդը երբ իր անձկութիւնն ու յուզմունքը վարատացաւ օծումէն ետքը, և ի՞նչ զգացին նոյն ինքն օծեալներ՝ իրենց նոր անուններով:

Իրողութիւնը այն էր որ այս փառահեղ և արժանափայլ հանդիսաւորութիւնը, նոր ոյժեր կ'ընծայէր Ս. Յակոբին՝ օծեալ հոգիներով և պայծառակերպուած դէմքերով:

ՈՂՅՈՒՑՆ

Օծումէն ետքը Ողջոյն:

Քրիստոնեայ եկեղեցւոյն մէջ զիրար ողջունել, ներսզութեան և սիրոյ ոգիով, չատ հին է: Աստուծոյ Տաճարին մէջ պէտք է մոոցուին հետ, քէն, ոխ, ատելութիւն, երբ եկեղեցին կ'զգայ որ Քրիստոս իր մէջն է, իրեն հետ է, խաղաղութիւն կը տիրէ հոն: Մարդիկ մեղանչական են, սակայն, միշտ բան մը կ'ունենան իրարու հանդէպ. բայց որովհետեւ եկեղեցին միենոյն հաւատքով, միենոյն սիրով իրարու միացած հաւատացեաններու ժողովն է, պէտք է որ այդ հաւատքն ու սէրը սրբազնող ունէ թերութիւն շնայ հաւատացեաններու ժո-

ղովին մէջ: Անոր համար է որ Ս. Պատարագի ընթացքին սարկաւագը կ'ազդարարէ Աղջոյն տու միմիանց ի համրոյր սրբութեան: — սուրբ համբոյրով ողջունեցէք զիրար: Եւ սատուզիւ եկեղեցւոյ վաղեմի ժամանակներուն հաւատացեանները կը համբուրէին զիրար: Իրական համբոյրը զըժբախտաբար տեղի տուաւ զեղծումի, և եկեղեցւոյ առաջնորդները արգիլեցին զայն և տեղը զրին պարզ ողջոյնը այն ձեռվ որ կը գործադրուի այժմ:

Զեսնազրութեան առթիւ ողջոյնը կը տրուի նորընծայ օծեալներուն: Զեսնազրիչ եպիսկոպոսէն սկսեալ բոլոր ներկայ եկեղեցւոկաններ կը համբուրէն նորընծային կամ նորընծաններուն ճակատներն ու ձեսնամած ձեռքերը: Անոնք աստուածային չնորհքով և Ս. Հոգւոյն օծութեամբ մաքրուած, նորոգուած ճակատներ ու ձեռքեր են: Հարկ է սուրբ ողջոյններով համբուրէ զանոնք և ողջունել անոնց մուտքը մեծ խորհուրդներու սրբարանին մէջ, ողջունել և չնորհաւորել զանոնք որ քարեն ու ծառային արժանիքներու բարձրութեան վրայ:

Պատարագի աւարտումին նորընծաններ վար կ'իջնեն խորանէն և կը շարուին ատեանի առջե, երեսնին ժողովուրդը, իւրաքանչիւրին առջե զրակալ մը, որոնց վըրայ մէկ մէկ Աւետարան, քովկերնին մէկ մէկ զպիր: Իրենց օծեալ և մածեալ ձեռքերը երկորած գրակալին մէկ կողմը, և երբ իրենք լոիկ մնջիկ կը կարգան Աւետարանը, ժողովուրդը կը փութայ ողջոյնի համբոյրը զրումել իր նորընծայ պաշտօնեաններուն օծեալ ձեսքին վրայ: Աղուոր անցք մը, հանդէս մը հոգեւոր, ուր քահանայ և ժողովուրդ կը շվիուին իրարու, կը չնորհաւորեն զիրար և կ'ազօթեն իրարու համար:

Երուսաղէմի կառավարիչը Վահեմ, Քիթ Թոչ, որ մհծ հետաքրքրութեամբ և համբերութեամբ ներկայ գանուեցաւ Զեսնազրութեան, սկիզբէն մինչեւ զիրջը, չնորհաւորեց նորընծանները, «Ճնորհաւորեմ» հայերէն բառով, Տ. Բարգէն Մըրազանի առաջնորդութեամբ:

Տքթ. Պոյընթըն, որ Կանոնիկոս Հայք Պրիմէմի միամիայ արձակուրզին առթիւ եկած էր Երուսաղէմ, անոր տեղը լեցնե-

լու, իր ակադեմական պատմուճանով ներկայ էր Կոչումին և Զեռնազրութեան, եւ կեղցականներու հետ բեմ բարձրացաւ և ճիշգ անոնց նման ողջունեց իր աշակերտները:

ՎԵՂԱՐԻ ՏԸՒՉՈՒԹԻՒՆ

Նոյն Կիրակի երեկոյեան Զեռնազրիչ
Տ. Մերոպ Եպիսկոպոս կոտարեց վեղարի
օրհնութիւնն ու տըւչութիւնը:

Վեղարը, ըստ աւանդութեան, եղիպատցի մեծ անողատականին, Սուրբն Անտոնի, զլխանոցն է: Ատոր բուն նպատակն է օգնել որ աչքերը վարժուին ինքնամփոփման. հոգեռորական մարդը ինքնիր մէջ սեւուի իր նպատակին, այնպէս որ, եթէ կարելի է, ուեէ կերպով շխանդարուի այդ սեւումը: Այդ էր պատճառը որ հին առեններ վեղարը կ'իջնէր աչքերէն վար և ո՛չ թէ վեր: Բայց վեղարը պարզ միջոց մըն է արգելիչ և ո՛չ թէ նպատակ կրօնուորական կեանքին մէջ. այնպէս որ եթէ նուիրեալը չունի հոգեկան ամրութիւն և անգծելի նկարագիր մը, անոր ամրող զլուխը թաղիքներով ալ ծածկես, դարձեալ կը զառածի: Վեղարը այլևս սկզբունքով նշանակութիւն ունի մեր եկեղեցւոյ մէջ. որովհետեւ նկարագրին կը նայինք վեղարաւորին եւ ո՛չ թէ անոր վեղարի ձեւին. վեղարը շատոնց պաշտօնական համտղգեստին մասը կը կազմէ ամուրի եկեղեցակառնութեան, եւ ատով է որ ճանչուած են մեր եկեղեցւոյն հոգեւոր պետերը ամէն կողմ, մանաւանդ տիրապետող պետութիւններու առջեւ. իսկ մեր օրերուն թէ էջմիածնի և թէ երուսաղէմի մէջ եկեղեցին դուրս ալ հայ վանականներու սովորական զլխանոցն է ան: Երուսաղէմի մէջ մանաւանդ Ա. Յակոբի Միաբանները իրենց վեղարով կը ճանչուին յարտնուանութիւններու և օտարներու առջեւ:

Վեղարը, պահելով հանդերձ իր անտոնիան ծագումը, այլեւոյլ ձեւեր առած և ազգայնացած է յոյներու, լատին միաբանութիւններու և հայ կաթոլիկներու քով: Հայ. եկեղեցւոյ մէջ ալ հետզհետէ վեղարգիտական ձեւ մը առած է՝ Հայաստանի «կաթողիկէ» գմբէթներուն նմոնութեամբ: Արուեստի կողմէն ուրեմն՝ Հայոց վեղարը

կը մարմնացնէ հայ ճարտարապետութեան ինքնայատուկ, հայացի զիծերէն մին, որ ստուգիւ շատ վայելուչ և զրաւիչ է իրեն զլխանոց: Հայ զեղարուեստի պատմութեան տեսակէտէն ուրեմն Հայաստանն է որ կ'ապրի հայ վեղարաւորներուն զլխուն մէջ և կ'արտայայտուի անոնց զլխուն վրայ երկնաւուց «կաթողիկէ»ներու սիրուն և չքեղ կոթողումներով:

Վեղարի Տըւչութեան արարողութեան աղօթքներն ու ընթերցուածները կրօնական խոր շունչ մը ունին: Հոգեւոր ծառայութեան նուիրեալներու ճամբան զրժւարին է և վատանգաւոր՝ շատ անգամ. ո՛չ միայն անձնական արթնութիւնն պէտք է չիյնալու համար փորձանքներու մէջ, այլ նաև անհրաժեշտ է արիական խոռնուածք եւ քաջութիւն՝ հեռացնելու համար փորձանքը, որ յաճախ ինքնին ալ կուգայ, իր հրապոյըններով թակարգելու համար մարզը: Այս բոլորին դէմ արթուն եւ պատրաստ գտնուելու համար, աղօթքներ, սաղմոսներ, շարականներ այնպիսի ընտրանքով մը գտաւորած են որ նորընծայ կրօնաւորներ կրնան անոնց տպաւորութիւնը եւ դարձ չմոռնալ իրենց կեանքին բոլոր տեսողութեան մէջ:

Եպիսկոպոսը վեղարը տալու ատեն զըրեթէ սա՛ խմաստով կ'ըսէ.

— Աստուած է որ կը հագուեցնէ քեզի նոր մարզը. մարզը Աստուծոյ կողմէն ստեղծուած է արգար, սուրբ և ճշմարիտ ըլլալու համար. դուն առիր այս վեղարը, որ խորհրդանշանն է հնազանդութեան քու եկեղեցւոյդ. հոգիովդ զիշեր ցորեկ կցիցի՞ր Աստուծոյ սիրոյն մէջ:

Պահպանիչով կը կնքուին փառաւոր օրուան փառահեղ հանդէսները, և նորընծայ վեղարաւորներ, իրենց յուղումներուն եւ վերացումներուն մէջ, կը կանգնին խորանին երկու կողմերը, լսելու համար Զեռնապրութեան Քարոզը:

ԱՄՓՈՓՈՒՄԸ ՔԱՐՈԶԻՒՆ

Քարոզը խօսեցաւ Տ. Բարդէն Մրրազան, որ վեց տարի անընդհատ ուսուցիչը եղած է այս դասարանին, որ շատ մօտէն զիտէ նորընծաներուն իւրաքանչիւրին հոգերանական վիճակը և մտաւորական արժէքը,

և որ կոչման արարողութենէն մինչեւ վեցարի տըւչութիւնը, հոգեկան հրճուանքով, սրտի յուզումով և տամուկ աչքերով հետեւցաւ իր աշակերտաներուն ուխտին նըւիրագործման այս խորհրդաւոր արարուածին: Ա. Յակոբի մթնոլորտը 24 ժամերէ ի վեր ելեքտրականացած է աղօթքի, խռովի, լոյսի, ուխտի, օրհնութեան, տեսիլներու, նպատակի, ապագաներու զարմանալի ներգաշնակութեամբը: Երեկոյեան թեթև ստուերները կ'սկսին թանձրանալ Ա. Յակոբի կամարներուն տակ: Դուրեան Սրբազնի յիշատակն ու հոգին անուրջի մը քաղցրութիւնը և դառնութիւնը միանդամայն կը բերէ ընծայեաներուեւ ընծայողներուն: որովհետեւ թափուր է պատրիարքական սեաքօդ աթոռը, ուրիէ տարիներով ճառագայթեց խմաստուն զըլուխ մը, աղուոր աչքերու պերծախօս նայուածքներու մէջէն: Ժողովուրդը հետաքրքիր, Միաբանութիւնը ունկնդիր, իսկ ժառանգաւոր դպիրներ, Ընծայարանի սարկագներ և նորընծայ արեգաներ ուշադիր, լարուած կ'սպասեն:

Կ'ամփոփենք գլխաւոր դիմերը Քարբաղին:

Ա.

Շատ խորհրդաւոր օրուան մը հանդիպեցաւ ձեր ձեռնազրութիւնը: Ա. Էջմիածնի հիմնարկութեան տօնն է այսօր: Երազի մը իրագործումն է կաթողիկէի շինութիւնը: Դուք գիտէք պատմութիւնը այդ երազին: Լուսաւորչի առաքելական ոգւոյն կոթողն է ան: տառապանքներէ, չարչարանքներէ, խորվիրապի արհաւիրքներէն չվախցող և տարիներով վսիմ երազի մը, պայծառ տեսիլի մը սեսեռուած հոգիի մը յաջողութեան կոթողը: Էջմիածին, կաթողիկէ, Հայաստանեայց եկեղեցի, Հայրապետութիւն Ամենայն Հայոց, ամէնքն ալ երազուած, ծրագրուած իրականութիւններ են հայ ժողովուրդի քրիստոնէական կեանքի պատմութեան մէջ: Գիտէք թէ Ա. Սահակն ալ տեսաւ երազ մը, որ պահ մը ահարեկ ըրաւ զինքն, մտածելով որ իր սերունդին գիծը այլիս պիտի չկրնար արժանաւոր յաջորդներ հասցնել լուսաւորչի աթոռին համար: բայց իր մտքի և հոգիի աշակերտները փարատեցին այդ վախը:

Դուք գիտէք նաև աւելի փառահեղ և խորհրդաւոր երազ մը, հայ փարգապետներու նախատիպար Սուրբն Մեսրոպին տեսիլը: Հայերէն այրութէնքին փարպետն ու փարպետը երազեց շարունակ, մինչեւ որ լոյսի պէս առաջ յոյսը և խանդապառ տեսիլը թանձրացուց, վերածեց հրաշալի իրողութեան մը, որուն չնորհւ հայ ժողովուրդը և հայ եկեղեցին կ'ապրին և կը չընչեն մինչեւ այսօր իբր արաւայատիչը աւետարանով քաղաքակիրթ կեանքի մը:

Բոլոր աղուոր գործեր, բոլոր հրաշալի գիւտեր, մարգկային յառաջդիմութեան բոլոր ազգակները, նախ երազներ են, տեսիլներ են որ մտքի և հոգիի յարատե զործակցութեամբ կը վերածուին շօշափելի իրողութիւններու:

Այսօր ձեր ալ պատանեկան կեանքին երազները իրականութիւն մը եղան: լոյսի և չնորհքի մէջ կերտուեցաք նոր կեանքի մը տեսիլները հետապնելու և իրազործելու համար:

Հայ ժողովրդի զոյութեան յարատեութեան զաղանիքն է երազը: հայը տեսիլքի մողովուրդ մըն է: Հայը մինչեւ հիմայ կորած կորսուած պիտի ըլլար այս երկրագունտի թատերաբեմէն, եթէ չունենար տեսիլը զեղեցիկ և տեսկան իրողութիւններիւններու: Դուք սուրէն և կրակին անցած, հալածուած և իր հայրենիքէն զըրկուած ժողովուրդի մը ծոցէն երաք: Կոտորուեցանք, կողապտուեցանք, ոտնակսի եղանք, բայց կ'ապրինք, եւ նոր կեանքի տեսիլն է որ կ'ապրեցնէ մեզ: Եթէ օր մը զաղրի հայը երազելէ, շուտ կը հասնի մանգողը մահուան: Եթէ զուք ալ զաղրիք ըլլարէ տեսիլի մորգը, եթէ ըլլարք տեսանող մարգարէներ, կը դաղրիք ճառագայթելէ:

Ասիկա խորանն է լոյսի: Տեսիլի մը պայծառ և կենսատու լոյսերով ողողուած հոգիով ու մտքով միայն պիտի կրնաք ծառայել ասոր: Յիշեցէք Փրկչին պատգամները: Դուք աղ էք: ուշագրութիւն ըրէք օր չկորսնցնէք ձեր համը: Դուք լոյս էք: աշխատեցէք օր չխաւարի ան ձեր ներուր: Աւրուած, անհամ աղը կը նետուի փողոցը և անցորդներ կը կոխկուտեն զայն: Անլոյս ճրագը կը նետուի մէկդի, բանի չի ծառայեր:

Արբազան քերթողը կուսաւորչի բեր-
նէն կ'երգէ . — Եկայի շինեցալ առար
զիւրանն լուսոյ , յանդի ի ամա ծաղկաց մեզ
ըստ ի Հայաստան աշխարհի :

Հայ հոգեսրականին պարտքն է պայց-
ձառ պահել լոյսի խորանը , անոր երազա-
յին և տեսլական իրականութիւններուն
մէջ :

Խորհրդաւոր է այս օրը ձեր ձեռնա-
զրութեան : Հայ եկեղեցւոյ լուսեղէն խո-
րանին նուիրուեցաք այսօր . ձեր ուխալ
կնքուեցաւ և նուիրազօրծուեցաւ Ա . Հո-
գուոյն շնորհարաշխ օծումով : Լոյսի պէս ա-
նարատ և յուէրժական պիտի ըլլայ ձեր
նոր կեանքը :

Բ.

Արպէս զի կարենաք ծառայել և ար-
ժեցնել ձեր կոչումն ու պատրաստութիւ-
նը , պէտք ունիք ապահով կանոնի մը :
Սուրբն Պօղոս տուած է այդ կանոնը իր
Տիմոթէոս աշակերտին և գործակցին , որ
ձեզ նման երիտասարդ պաշտօնեցաւ մըն էր՝
նուիրուած Աստուծոյ զործին : Ապահով է
այդ կանոնը , որովհետեւ ուղղողի առաքե-
լական ժամանակներուն փորձառութիւնը
կը բերէ մեզի , ոչ այնքան հետի մեր Վըրկ-
չին ժամանակին : Դուք սերտեցիք Պօղոս
առաքեալին կեանքն ու զործերը : Տեսիլ
հրաշալի մարզն է ան . վստահ իր յայտ-
նութիւններուն և հաստատ իր քայլերուն
մէջ : Մեծ Առաքեալը սա՛ պատուէրը կու-
տայ Տիմոթէոսին . — «Այլ օրինակ մինիջիր
հաւատացելց՝ բանիտ , զնացիտ , սիրոլ ,
հաւատոլի , սրբութեամբ» (Ա . Տիմ . ՚ . 12) :
Կանոն մը հինգ յօդուածներով , ամէն մէկ
բառ կը ունիք ծառայութեան նուիրուած հոգիներ այս հինգ
պայմաններով պիտի ապացուցաննեն իրենց
օգտակարութիւնը և պիտի առաջնորդեն
հաւատացեալներուն , այսինքն՝ իրենց խօս-
քով , իրենց ընթացքով , իրենց սիրով , ի-
րենց հաւատքով և իրենց սուրբ վարքով :
Այս պայմաններէն իրաքանչիւրը մեծ ար-
ժէք կը ներկայացնէ արդէն . բայց բոլորը
միացած պիտի արտայայտուին հոգեսրա-
կաններու վրայ . միայն մէկը կամ երկու-
քը , կամ հինգէն ունէ մէկը առանձինն
բաւական չէ . այլ հինգը միանգամայն :

ԲԱՆԻՒԹ

Պէտք է քարոզել Աստուծոյ խօսքը :
Առաքելուկա՞ն է հայ վարդապետին պաշ-
տօնը : Անոր բեմէն Աւետարանի պատգամ-
ները միայն պէտք է ճառագայթին . անոր
բերնէն աստուածայիին ճշմարտութիւններ
պէտք է բիսին : Լաւ ուսումնասիրուած ,
լաւ սերտուած , լաւ մարտուած Աւետարա-
նի մը խօսքերն ու քարոզները , և ոչ թէ
անպատրաստ , ճուռմ , չաղփաղի խօսքեր :
Բնիկերային յարաբերութիւններու մէջ աւ
աղնիւ , կը ուսուած , անուշ խօսքը , որ կը
շինէ լառը , և զղջումի կը բիրէ մեղաւո-
րը : որ սփոփանքի ցողեր կը թափէ վշտոտ
հոգիններուն վրայ : Խօսքը ամէնէն հրաշա-
լի արտայայտութիւնն է մարդկային կարո-
զութեան : Ան է միջոցը խորհուրդները և
իրուութիւնները հազորդելու ուրիշներուն :
Պէտք է որ տէրը ըլլաք աղնիւ , շինիչ եւ
հազորդական խօսքիւ : Եւ որպէսզի կարե-
նաք ափապար և օրինակ ըլլալ ձեր խօսքե-
րով , պէտք է որ միշտ սորվիք : Զեր բուն
ուսումնական և մտաւորական կեանքը կ'ըս-
լըսի այսուհետեւ : Ի՞նչ որ սորվեցաք զըպ-
րոցի մէջ , բաւական չէ ձեր խօսքերը աղ-
զեցիկ և օրինակելի ընծայելու : Պէտք ու-
նիք աւելիիին : Մի՛ դազրիք սորվելէ և սոր-
վեցնելէ Աստուծոյ խօսքը , հմտութեամբ ,
պարզութեամբ , շնորհքով և արդիւնաւո-
րութեամբ :

ԳՅԱՑԻՒԹ

Խօսքին ընկերն է ընթացքը : Խօսքը
կը կորսնցնէ իր որժէքը եթէ ընթացքով
չապացուցուի անոր իրականութիւնը : Խօս-
քը իր հեղինակութիւնը կ'ստանայ զործ-
նական կեանքին : Եթէ զուն Բարի եղիր
քարոզես ուրիշներուն , եւ ասկայն եթէ
ինքնին չար և զուն , արժէք չունի խօս-
քը : Պէտք է զգուշանալ խօսող մեքենա-
ներ գառնալէ : Հեղինակութիւնը զործքով ,
արգեամք կը շինուի բարոյական և կրօ-
նական աշխարհի մէջ : Զես կրնար օրէնքին
բեսները զնել հաւատացեալներու ուսին
վրայ , և ճկոյթովդ իսկ չմօտենալ ատոր :
Հակառակ է այդ Աւետարանի ոգուոյն և
Բարոյականի գերազոյն սկզբունքներուն :
Աւետարանի պաշտօնեային պարտքն է գոր-

ծով կատարել ինչ որ կը քարոզէ բերնով
կամ կ'ուսուցանէ։ Հաւատացհալներուն
ամէնէն շինիչ և ամէնէն անտուրկելի դա-
սը տուած պիտի ըլլաք ձեր Գնացիս, ձեր
ալլրած գործնական կեանքով, ձեր կեն-
ցազով։

ՍԵՐՈՎ

Հասկնալու համար Մեր բառին խմառ-
ը Պօղոսի բրնին մէջ, պէտք է յիշէք
Ա. Կորնթացւոց ժ՞ի. գլուխու։ Մարզիկ կա-
րող են շատ քաջակործութեւններ լնել,
իրեւ արդիւնք իրենց ֆիզիքական և բա-
րոյական լնգունակութիւններուն և կարո-
ղութիւններուն, և զուք կրնաք ձեր ծա-
ռայութիւններու լնթացքին լնել այնպիսի
գործեր, որոնք կրնան զարմացնել ուրիշ-
ները, բայց Աւետարանի ոգիով ու բարո-
յակունով անարժէք պիտի համարուին ա-
տանք։ Հարուստ մը եթէ իր բոլոր ունե-
ցածը տայ կորոտներուն, եթէ անվախ մէ-
կը ինքզինքը կրակներու մէջ ալ նեաէ իր-
քւ ապացոյց իր քաջութեան, այսպիսի
անձնազոհութիւն մը իսկ անարժէք է. ո-
րովհետեւ այս բոլորը ցոյցի համար են, և
սէրը չէ ատոնց ազգակը։ Անկեղծ և ան-
խան սկըլ, որ աստուածային է, գերա-
զանց է մարդկային բոլոր զոհողութիւն-
ներուն։ Զեր ծառայութեան զապանակը
պիտի ըլլայ այդ սէրը. առանց ատոր ո՛ր-
շափ ու պերճախօս ըլլաք, թանազի մը
պէս անարժէք ձայններ հանած պիտի ըլ-
լաք։ Առաքեալը կ'ըսէ. ո՛չ միայն մար-
դոց լեզուները, այն նաև եթէ հրեշտակնե-
րու լեզուն ալ կարենամ խօսի, և սէր չու-
նենամ, տարբերութիւն մը չեմ ունենար
պղինձէն կամ ծնծղայէն, որոնք տաղտակալի
զօղանջ մը միայն ունին։ Վասնզի ամէն
բան եղծանելի է և վաղանցիկ։ Մէրն է որ
կայուն է և տեսական։ Աւետարանի պաշ-
տօնեային հիմնական հարստութիւնն է Պօ-
ղոսի հասկցած սէրը։ Մէր առ Աստուած,
սէր առ տառապեալ մարդկութիւն. ան-
շահախնդիր սէրը, մեր Փրկչին սէրը, ո-
րով Ան լոյս տուաւ կոյց աչքերու և ոյժ
մարդոց՝ որ կարենան յաղթել մեղքին,
այն սէրը որուն կրակով այրեց փացուց
տակութեան սերմերը զինքը սիրողներու
մէջ, այն սէրը որով ինքն սիրեց իրենները
և «իսպառ սիրեաց»։

ՀԱՒՍՏԱՎԱՐ

Կարելի չէ առանց հաւատաքի յաջողին
ուն ձեռնարկի և գործի մէջ։ Ընդհանուր
սկզբունք է ասիկա։ Տեսիլի մարդը ամէ-
նէն յառաջ հաւատաքի մարդ է։ Տեսիլ և
հաւատաք անբաժան են իրարմէ։ Տիմոթէո-
սին յանձնարարուած հաւատաքը, Աւետա-
րանի հաւատաքն է։ Եթէ չէք հաւատաք,
չէք կրնար քորոզել, չէք կրնար աշխա-
տիլ, չէք կրնար յառաջդիմել։ Զեր բեր-
նէն ելած խօսքերուն, ձեր ձեռքի գործե-
րուն ամէնէն յառաջ զուք պիտի հաւա-
տաք։ Եւ զիտէք թէ ո՛րչափ խնդիրներ
կան կրօնքի աշխարհին մէջ, որոնք իրա-
կանութիւններ են միայն հաւատաքի մար-
դուն համար։ Հաւատաքը ազրիւրն է կորո-
վի, քաջութեան, զոհողութեան, բարձրա-
գոյն և ազնուազոյն ծառայութեան։ Սուր-
բըն Պօղոս տիպար հաւատացեալն է ամէնէն
յառաջ։ Անոր հաւատաքը Յիսուս Քրիստոսի
վրայ այնքան անկեղծ և այնքան հաստո-
տուն էր որ միշտ իր մէջ կ'զգար զԱյն։
Անոր չարչարանքները իր մարմարն մէջ կը
կրէր ան և կը պարծենար Անոր խաչով.
իսկ իր վերացումներուն և յափշտակու-
թիւններուն մէջ զէմ յանդիման կը տես-
նէր զԱյն։ Պօղոս պերճախօս մը չէք, բայց
քաջ հմուտ էր հաւատաքի զիտութեան, և
այդ հաւատաքով է որ յաջողեցաւ իր առա-
քելութեան մէջ։ Ի հարկէ, ձեր իրաւունքն
է տիփիկա, պիտի փափուքիք յաջողիլ ձեր
բոլոր խօսքուրդներուն մէջ։ Բայց զիտէք
որ հաւատաքի մէջ է այդ յաջողութեան
զաղանիքը։

Պիտի հանդիպիք անհաւատներու, պի-
տի չըջապատուիք կրօնքը ծաղրողներէ,
պիտի տեսնէք որ կա՞ն կարգ մը մարդիկ
որ նոյն իսկ Աստուծոյ դէմ կը հայհոյեն
խօսքով ու զրչով, որոնք պիտի զմուա-
րացնեն ձեր ծառայութիւնը. բայց եթէ
չունենաք այն հաւատաքը, որ կրնայ լեռ-
ները խախտել իրենց տեղերէն կամ ծա-
ռերը խլել իրենց արմատէն, չէք կրնար
յազթել այդ զմուարաւթիւններուն։ Մշա-
կեցէք ձեր հաւատաքի կարողութիւնը և
տուէք լաւազոյն օրինակը հաւատացեալ-
ներուն։

ԱՐԲՈՒԹԵԱՄԲ

Մաքուր կեանքը անառիկ ամբոցն է կրօնաւորին։ Բոլոր աշխարհ չարի մէջ է իսկ Աւետարանի պատգամն է սրբութիւն, մաքրութիւն։ Մեր Փրկիչը իր վերջին ազօթքին մէջ սրբութիւն մաղթեց իր աշակերտներուն համար։ Անմաքրութիւններով ողղուած է մարդկային կեանքը։ Դուք ձեր մաքուր կեանքին օրինակով պիտի առաջնորդէք ժողովուրդին։ Արբութիւնը նոյն ինքն անմեղութիւնն է։ Զգուշացէք մեղքերէ և մնանչելէ։ Մեր բոլոր ձիրքերն ու առաւելութիւնները կը կորսնցնեն իրենց ընդունակութիւնն ու արմէքը, եթէ չենք սպառապինուած սրբութեամբ։ Պէտք է յիշէք որ Աստուած սուրբ է և կը բնակի սուրբերու մէջ, եւ կը յայտնուի սրբութեամբ։ Դուք նոր և սուրբ կեանքի մը կոչուեցաք այսօր և օծուեցաք անոր համար։ պէտք է մնաք այն սրբութեան եւ օծութեան մէջ, սրպէսզի կարենաք օրինակ ըլլալ հաւատացեալներու։

Եւ սուրբ Կ'ըլլաք, եթէ Պօղոսի պէս խաչուած մնաք աշխարհի և աշխարհը՝ ձեզի, երբ որ չէք քալէր հասարակաց ցեխոստ համբաներէն, երբ որ կը վախցնէք մեղքը որ չմօտենայ ձեզի։

Դեռ շատ երիտասարդ էք։ Զեր առարիքին և կարիքին բերմունքով չէք կրնար թափանցել կեանքի մթին և դժուարին կողմերուն։ Ինչ որ չէք կրնար տեսնել և հասկընալ այժմ, բայց պիտի գայ ժամանակ մը որ շատ դիւրութեամբ պիտի տեսնէք զանոնք և պիտի ըմբոնէք։ Մինչև այդ կէտը՝ փորձառութիւն ըսուած գործնական իմաստութեան ուղիին վրայ պիտի գտնէք զուք զծեզ։ Դուք շատ երիտասարդ էք, բսի, և սակայն օրինակ պիտի ըլլաք ձեզմէ աւելի երիտասարդներուն, ինչպէս նուեւ ձեզմէ վեր և աւելի վեր տարիքի աստիճաններուն վրայ հասածներուն։ Օրինակ պիտի ըլլաք ձեր խօսքով, ձեր ընթացքով, ձեր սիրով, ձեր հաւատաքով, և ձեր սրբութեամբ, սրպէսզի մէկը չհամորձակի արհամարհել ձեր երիտասարդութիւնը։

Օրինակը, այսինքն զործնական կեանքը ամէնէն աւելի համոզիչ դասն է որ կը նայ տրուիլ հաւատացեալներուն։ ամէն ոք կը խոնարհ ատոր առջև, վերէն վար։ այլ-

եւս մեծ ու փոքր չկայ օրինակին առջեւ։ յայտուն և փայլուն իրականութիւնը միայն կայ մէջտեղ։

Յիշեցէ՛ք մեր Մեծ-Արքապետին անջնջելի օրինակը եւ սոկի խօսքերը իր Յուրիկանի առթիւ։ Ի՞նչ որ եղած եմ իրեւ քահանայ եղած եմ։ Դուրեան իրեն ընծայուած բոլոր փառքերը վերագրեց իր քահանայական սուրբ կոչումին։ Ան ձեռքը անգամ մը զրած էր մաճին վրայ և յիսուն տարի շարունակ իր ձեռքը չվերցուց մաճին վրայէն, չդարձաւ իր ետեւը, այլ նայեցաւ միշտ գէպի յառաջ, ապագային նայեցաւ։ վասնզի բոլոր անոնք որ անգամ մը մաճին վրայ զրած են իրենց ձեռքը, բայց կը դառնան և իրենց ետեւը կը նային, ակօսը կը ծոփ և իրենք ալ կ'իյնան։

Պիտի գտնուեն խոր և ողջ շնորհողներ որ պիտի մեղքնան ձեր երիտասարդի գեղին և շնորհին, պիտի փորձեն ձեզ որ ձեռք քաշէք մաճէն։ Զգոյշ և իմաստուն պիտի ըլլաք։ անսնք միայն մարդկայինը մտածողներ են, չեն տեսներ և չեն հասկնար աստուածայինը։ վասնզի տեսիլի և հաւատաքի մարդիկ միայն կը տեսնեն աստուածային բանները, և կ'ըսնն հրապուրիչներուն և բրթ յետս իմ, սատանայ։

Յիշեցէ՛ք այս փառաւոր օրը ձեր կեանքին մէջ, իշմիտնի Կաթողիկէի լուսափայլ տօնը և օրը ձեր ձեռնադրութեան և օծութեան։ յիշեցէ՛ք միշտ կենդանի օրինակը ձեր և մեր Մեծ-Աւուցչին, որու աշակերտելու բախտն ու պատիւը ունեցաք։ յիշեցէ՛ք ձեր սիրելի բարերարը, օրուն սիրութրոփեց իր Մայրենի եկեղեցւոյն և այս փաստուր հաստատութեան նուիրեալ հոգիներ պատրաստելու համար։ յիշեցէ՛ք ձեր մանկաւթեան օրերը, մասնակաւորաց վարժարանի և Ընծայարանի զրաօկզանները և մտածեցէ՛ք ձեր նուիրման այս խորհրդաւոր օրերուն վրայ թէ ո՛ր էիք և ի՞նչպիսի հանգրուանի մը հասաք, յիշեցէ՛ք այս բոլորը, և օրինակ եղէք հաւատացեալներուն օրանիւք, զնացիւք, սիրով, հաւատառք և սրբութեամբ», ի փառս Աստուածոյ և ի պարձանս Հայաստանեաց Առուր Եկեղեցւոյ։ Ամէն։

ԸՆԹՅԻՒՔ

Կիրակի երեկոյեան հանգիստաւոր էր լնթրիքի սեղանը։ Տքթ. Ա. Պարոնիկեան իր տիկնոջ հետ սուրբած էին զայն ի պատիւ Միաբանութեան և նորընծաներուն մանաւանդ, կազդուրելու համար առուրշանէ ի վեր Ա. Յակոբի հոգեոր խրախճանքին մէջ խանջած մարմինները։ Պարագային պատշաճ ուղղերձներ եղան սեղանի վրայ։ Տեղապահ Տ. Միսրոպ եպու։ Միաբանութեան անունով չնորհակալութիւն յայնեց Պարոնիկեան զոյզին և օրհնեց զանոնք։ Տքթ. Ա. Պարոնիկեան խանդավառութեամբ արտայայտեց իր տպաւորութիւնը օրուան հանդէսներուն և իր Մայրենի եկեղեցւոյն կենդանութեան մասին։ Տ. Բարգէն եպս պատասխանեց Տքթ. Պարոնիկեանի ուղերձին և չնորհաւորեց Միաբանութիւնը և նորընծաները։ Տ. Մկրտիչ եպս, հայրական յորդորներ ուղղեց նորընծաներուն, խոկ Տիտ Գր. Մխալեան, իրեն ժողովրդական բազմանք, յայտարարեց որ ուսեալ եկեղեցականութիւնը զործակցի ուսեալ աշխարհականութեան հետ եկեղեցւոյ զործերուն մէջ։ Ժառանգաւորք երգեցին։ Դուրեան Արքազանի ողին և անուշ գէմքը տեսսիլ մը ստուերներուն տակ կարծես կը լեցնէր պատրիարքական թափուր սեղան։ Աւրախ էին բոլոր սեղանակիցները։ զոհութեան աղօթքով կնքուեցաւ ընթրիքի վայելքը, և նորընծաներ առաջնորդուեցան իրենց մենարանը։

ՔԱՌԱՍՈՒԽԵՔ

Մեր նորընծաները առին ձեռնազրութեան չնորհն ու օծումը, սքողեցին իրենց խոնարհ գլուխները վեզարով և գացին Ալբրոց Յակոբեանց տաճարին հիւսիսակիզմը, Ա. Թորոսի մենիկ և կոկիկ եկեղեցին, հոն անցընելու համար իրենց առունձնութեան քառասնօրեայ ըրջանը՝ աղօթքի, ժամերգութեան, խորհրդական սեղանակիցները վարժանքի և լութերցումի հոգենորոգ զբաղմունքներուն մէջ։ Ա. Թորոս ոչ միայն եկեղեցի մըն է, այլ նաև Մատենագարանը հայերէն Զեռագրաց, օրոնք շարուած փակուած և նրարեյիշատակ Յարութիւն Պատրիարքի շինել տուած սիրուն ապակեղարաններու

մէջ, հետի ջուրի և կրակի վտանգներէն։ Նորընծայք այդ հոգեոր և հայ մատենագրութեան հայրերուն հոգիի և մտքի արտւեստով ու վաստակով արժէքաւոր սըրբավայրին մէջ չնչեցին Քառասուի խորհրդաւոր անուշութիւնները։ հոն կերան իրենց պահոց հացը, հոն քնացան՝ քով քովի շարուած մահակալներու վրայ, հոգեւոր զինուարութեան մէջ զինակից և խաչակից եղբայրներու պէս, Յունիս 22—Յուլիս 21։

Քառասունքը Հին և Նոր Կատարանի հոգեոր փորձառութիւններու մէկ պատեկերն է որ Հայ Եկեղեցւոյ մէջ՝ կը վերակենդանայ նորընծաներուն պարտազըբուած փորձերով։

Չենազգրութենէն անմիջապէս ետքը տուանձնանալ տահն մը, խորհիլ թէ ձեռնազգրեալը ի՞նչ էր յառաջ և ի՞նչ եղաւ հիմայ, եղած է լաւագոյն և ապահովագոյն կերպը ինքնամփափումի և ինքնաքննութեան։ Այնայի մենաւորութեան մէջ Մովսէս վայելեց աստուածային փառքին յայտնութիւնը և կերտեց օրէնքը, որ ուղղութիւնը պիտի տար ընտրեալ ժողովարդի կրօնական կեանքին և բարոյական կենցագին։ Յիսուս Քրիստոս, իր մկրտութենին ետքը անապատի քառանօրեայ մենութեան մէջ պատրաստուած, պարտութեան մատնեց Փորձիչ։ Ասոնք յայտնութիւններն են կրօնական կեանքի մեծ փորձառութիւններուն։ Աստուծոյ գործին նուիրուողներ պէտք ունին այդ փորձերուն, որովհետեւ անոնք ալ կոչուած են տալու իրենց պատղամները ժողովուրգին, և պատրաստ պէտք է ըլլան յաղթելու փորձանքներու։ Պէտք է մտածել, պէտք է անդրագառնալ, պէտք է փարմուիլ և պատրաստուիլ իրենց պաշտօնին զործնական կերպերուն և տեսական սկզբունքներուն կիրառութեան վրայ։

Մեր նորընծաներ՝ կրցան օգտակարապէս գործածել իրենց համար որոշուած առանձնացումի այդ պատեհութիւնը, զըրկուելով սովորական կենցաղի պայմաններէն և վայելելով ներանձնական կեանքի մը ներշնչումները։

Միայն Հայր Սիոն ստիպուեցաւ Քըռանասական հիւանդանոցին մէջ անցընել իր քառասունին կարեւոր մասը, վիրաբու-

ժական լուրջ գործողութեան մը Անթար-
կուելով իր գէմքէն, և հազիւ պատաքինած
եկաւ միանալ իր օծակիցներուն Ս. Թորո-
սի մէջ:

ԱՆԴՐՈՎՆԻԿ ՊԱՏԱՐԱԳՆԵՐ

Տեղապահ և Զեռնադրիչ Սրբազանը
կորպազրած էր որ նորընծաներ իրենց տ-
ռաջին պատարագը մատուցանեն Յուլիս
14, ԲՇ — Յուլիս 21, ԲՇ, ինը օրերու ըն-
թացքին, իսկ Յուլիս 22, ԳՇ. Հայր Կիւ-
րեղ պատարագէ, նորընծաներուն ձեռնա-
զրութեան խարաւիլակը և վարժիշը քա-
ռասունքի միջոցին:

Ս. Յակոր տասը օր անընդհատ հոգե-
ւոր հարսնիքի մը խրախնանքով խանդա-
վառուեցաւ: Տաճարին տրուած էր հանդի-
սաւորութեան շուք մը: Ս. Յակորի աւան-
դատան մեծարժէք զգեստները, իրարմէ
տարբեր նիւթով, չափով և արտեստով,
ամէնուն ծալքին մէջ ալ յիշատակ մը աշ-
խարհի վրայ սփոռուած հայութենէն, ի հան-
դէս կուգային պատմուանելու համար առ-
տուածային խորհուրդի նորընծայ պաշտօն-
եաները, որոնք իրենց առաջին յոյզքին և
վարանմունքի թրթուումներուն մէջ կ'կլէ-
ին լուսոյ սեղանը:

Սրբեցմունքը ծանր, հանդիսաւոր, ժո-
ղովուրդը հրճուալից աղօթաւոր, իրենք
պատարագիչները, վերացեալ, հոգեւոր,

մատուցին սուրբ և անմահ պատարագը,
քրիստոնէութեան մեծ խորհուրդը, աղօ-
թեցին ամէնուն համար, իրենց անձին հա-
մար, յիշատակեցին հանգուցեալները և
ողջերը, միսիթարուեցան և միսիթարեցին
մէջ:

Աղօթեցինք մենք, մենք ձիւնապսակ
գլխավ երիցագոյններս, որ աստուածային
և երկնաւոր Շնորհը, որ արժանապէս կո-
չեց այս մատաղ հոգիները Հայաստանեացց
եկեղեցւոյ սպասաւորութեան, կորովի եւ
անսույթաք պահէ զիրենք իրենց կոչման
մէջ:

Վերջին պատարագիչն էր Հայր Սիռն,
Յուլիս 22, ԳՇ: Պատարագէն ետքը հոգե-
հանդստեան պաշտօն կտտարուեցաւ Ամեն:
Դուրեան Եղիշէ Ս. պատրիարքի յիշատա-
կին, հանդիսագրութեամբ Տ. Փեր. Մկրտիչ
եպս. Աղաւնունիի. նորընծաներուն երախ-
տագիտական պարտքն էր այս, զոր եկե-
ղեցւոյ արձակումէն յետոյ, իրենք առան-
ձինն ալ հատուցին՝ երթալով Ս. Փրկիչ,
Դուրեան Սրբազանի զերեզմանին վրայ,
ուր ներկայ գտնուեցաւ նաև բազմութիւն
մը ժողովուրդէն:

Կիւլպէնկեան ընծայարանի աշակերտ-
ներուն ուսանողական դասընթացքին ողը-
սակն եղաւ իրենց Զեռնադրութիւնը, եւ
այս անդրանիկ պատարագներով ալ պաշ-
տօնապէս հոչակուեցաւ իրենց գործնական
մուտքը Ս. Եկեղեցւոյ ծառայութեան մէջ:

Ի ՎԱՐԴԱՊԵՏԻՆ Ա.Ի ՆՈՐԷՆԾԱՅ ԱՇԱԿԵՐՏԸ ԻՒՐ

ՈՒՂԵՐՁ ԵՒ ԲԱՆ ԽՐԱՏՈՒ Ի ՔԱՌԵԱԿՍ

ԱՎԵՐՑ ՆԱՅԱ Ի ՊԱՌԱՄԱՆՈՐԵՍԱՅ Ա.Ա.Ա.ԶԵՆՈՒԹԵՅ, ԻՒՐԵԱՆՑ

Ի Մայրավան Ա. Յակոբյան, Երևանի հայոց պատրիարքական առաջնորդության պատրիարք, Երևան

Ա.Ի ՏԵՐ ԳՈՎԻԹ

Զի ձիքենի վայելուչ, դու ԿԱՐԱՊԵՏ, ի զամիք
Տընկեցար ի սրբանես Տանի Ս.Առուծոյ ի լուսեղէն,
Եւ խահանայ եղեր այժմ օժմամբ Հոգւոյն յԱ.Յեղէն.
Երգեա մի՞շ երգ հոգեւոր լի՛ ըբնորիօֆ իրեւ զԴԱ.ԽԵԹ :

Ա.Ի ՏԵՐ ՄԻՌ

Զանուն ՍՍ.ԲԴ.ԱՄ մեծին, արագահաս Մրբոյն Հայոց
Կրեցեր դու նախ, եւ եղեր սո՛ւր յուամունքս ոն ի դրաբոց.
Բարձրադիտակ որպէս նոնի արդ ուռնացար խնիօն.
Լե՛ր ախոյեան Եկեղեցւոյդ, Բանին խարո՛ ՏԵՐ ՄԻՌ :

Ա.Ի ՏԵՐ ՀԱՅԱԱՋՈՒՆ

Գու ՀԱՅԿ, զաւա՛կ Վանեան, իրեւ բողբոչ ազագուն
Ի հայրենի խեցար զրիկաց, ընդ հուր անցեր եւ ընդ չուր.
Հոգւով զրւարը, մարմնով աշխոյժ, անոանեցար ՏԵՐ ՀԱՅԿԱԶՈՒՆ.
Լե՛ր անվախ, զոհ եւ նուէր Տանի Յակովիքեանց զանձն ոն սուր :

Ա.Ի ՏԵՐ ՊԱՐԴԵՒԿ

Եւ դու Ե՛ԶՆԻԿ, այսր ի յափանցն ի Մարմարայ սլացեալ եկիր,
Առնուլ ըզլուծըն փոքրողի Տեսոն մերոյ եւ Փրկչին.
Մի՛ լիջիր ի նոցանէ որք ի բըսնամեացըն եւկընչին.
Եղեր ՊԱՐԴԵԿ, պահեա՛ զենորիդ, եւ յԱսուծոյ եւեր եւկի՛ր :

Ա.Ա. ՏԵՐ ԳԵՂԱՍՄ

Ի լեռանցն Զերունցոց ի յանապատս , դու ԳՐԻԳՈՐ ,
Վարեցար . Տեսեր մահունս ի նասակիդ անխընամ .
Եւ որդեզիր լիալ Գլխարթին՝ ուսար բզզիր եւ զերգ զոռ ,
Լե՛ր օրինաբան , զի կոչեցար զեղովն Հոգւոյն ՏԵՐ ԳԵՂԱՍՄ :

Ա.Ա. ՏԵՐ ԶԿՈՆ

Ի տանէ ՏԵՐ-Յակովեանցն ընծայեցար , դու ՆԵՐՄՈՒՄ ,
Որդեզիր յ՛մւասն Յակովըեանց , լեալ աշակեր Գրոց Մրցոց .
Օ՞ն , ՏԵՐ ԶԿՈՆ , լե՛ր իմաստուն եւ նովին հաջ իբրեւ զՄովակէն .
Միրեա՛ բզզիր , ըգբան Փրկչին հարողեսչիր ի լեզու բոց :

Ա.Ա. ՏԵՐ ՄԵՐՈՎՃԵՒ

Որպէս Ա.ՐՓԻ յարեւելից աղօտաջան ծագեալ լոյս ,
Ընծայեցար ի Մուրք Միովնի , եւ Դուրեանի առ ոս եւ հարց
Սուեր նոր լոյս . արդ՝ մի՛ անփոյք առնիցիս դու ըզ ըմորհաց ,
ՏԵՐ ՄԵՐՈՎՃԵՒ , եւ ի դերեւ Բարեւարացն հանցես ըզ լոյս :

Ա.Ա. ՏԵՐ ՇԱԽՈՐԾ

ՄԱ.ՏԹ.ԷՊՈՍ , կրսեր յեղբարս , լի՛ եռանդեամբ ՏԵՐ ՇԱԽՈՐԾ ,
Յո՛ւ և մեզ լիցի օրն առաջին արտասուաց բոց նըւիրման .
Կամսա եկիր ի սուրք պաւոսն , ո՛չ ո՛վ էած ըզ մեզ ի բարք ,
Եկեղեցւոյդ բոց Մայրենի հաւատարիմ լե՛ր պաւապան :

Ա.Ա. ՏԵՐ ԶԵՆՈԲ

Խակ դու , իններուդ , յուրիցն մերայ յաւելուած ,
ԳՐԻԳՈՐ կոչմամբըն հին , մաղրեմ լինել մեզ յարակայ .
Արքուն , սուրք , փուրաջան , պաւօնասէր , ո՛չ քրնէած ,
Միրող պատմութեանց որպէս ԶԵՆՈԲԻ Հայր Գրլակայ :

Աղօրիւ և Օրմառքամբ
Բ Ա.Բ Գ Է Ն Ե Պ Ի Ս Կ Ո Պ Ո Ս

ԿԵՐԱՎՈՐԱԿԱՆ ԳԻՒՅԵՐ

Յարգելու համար պատմութեան իրաւունքը կ'արձանագրենք մեր նորընծաներու կեանքին զլիսաւոր կէտերը, գծուածողակի իրենց զրչէն, զիծեր միայն՝ յըստակ, կարկառուն, որոնց մէջ կը տեսնենք թէ հայկական տառապանքի արհաւիրքներէն ճողոպրած անտիական զիմագիծներ են ասոնք, որ Ս. Յակոբի հովանիին ներքեւ կազմուեցան ու պատրաստուեցան սրբազն ժառայութեան համար:

Տ. ԴԱԿԻԹ ԱԲԴ. ԶԱԼԵԳԵԱՆ

Մնած ևմ 1906-ին Այնթապ: Հօրս անունը Ալեքսան խակ մօրս Հայկանուշ, որ դռւարն է Տէր կարապետ քհայ. կիւլիւղեանի: 1909-ին Ատանայի կոտորածին զոհ զցած է հայրս, Հասանապէջիի մօտերը, որտաճմիկ պարագաներու ներքեւ: Այսպէս երեք տարեկանին կորսնցնելով հայրս, որբ կը մնանք երկու եղբայրներու և մէկ հասիկ քրոջ հետ՝ մօրս խնամքին տակ:

1912-ին, վեցամեայ, մանկապարտէզ սկսայ յաճախել, կը մտնեմ Աղենական դպրոցի նախապատրաստական բաժնին մէջ:

Հազիւ թէ վեց ամիս անցած, կը պայտի աշխարհաւէր մեծ պատերազմը. 1914-ին ուրիշ շատերուն հետ մինք ալ կը քշուինք մեր տունէն: Ստատիկ անձրեւու և փոթորկալի օր մըն էր, երբ սկսանք աննկարագրելի չարչարանքներով չորս օրուան ճամբորգութիւնը՝ մինչեւ որ հասանք եփրատի եզերքը: Հու մնացինք 15 օր աւոգակիներու մշտական յարձակումներուն հնթակայ, յետոյ պարագաներու բերմամբ անցանք Պերէճիք քաղաքը, աղտակով Տէր-Զօրի արհաւիրքներէն: Զօրս երկար և աստանելի տարիներ անցուցինք Պերէճիքի մէջ, և փախստական Հալէպ եկանք, ուրտեղ մօրս մահուան զոյժը առինք: Այս բոլորավին որբ՝ Ահարոննեան որբանոցը ընդունուեցայ, տարիի մը չափ հոն մնալէ վերջ Հայֆա եկայ եղրօրս քով: Տարի մըն ալ Հայֆա անցընելէ վերջ, ինքինքս զտայ 1919 տարւոյն վերջերը:

Փառանգաւորաց Վարժարանի վերաբացման տոթիւ 1920 տարւոյ Սեպ. 20-ին,

եկայ Երուսաղէմ և դպրոց ընդունուեցայ: Նախապատրաստական դաստիանէն սկսեալ վեց տարի ուսանելէ վերջ սորկաւագ ձեռնադրուեցայ և կոչուեցանք Կիւլպինկան Բնիմայտան մեր հանգուցեալ Բարարին մականունով: Չորս տարի ուսանելով Տիրոջ օգնութեամբ արժանացանք քահանայական սուրբ աստիճանին, Նախախամական կարգադրութեամբ մը մեծ սպանդէն ճողոպրելէ ետք: Ռուբիչ կերպով չեմ կինար բացատրել թէ ինչո՞ւ ես ալ զոհ չեմ գացած Դողգոթայի ճամբուն վրայ:

Տ. ՍԻՈՆ ԱԲԴ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

Մնած է 1906-ին Վանայ Կերաշէն գիւղը: Աւազանի անունն է Սարգիս: Զաւակըն է Խաչան և Վարդուհի ամոլին, որոնք բարեկեցիկ եւ մաքուր կեանք մը կ'ապրէին իրենց պղտիկ ծովեկերեայ գիւղը: Ծնողքը ունէին երէց զաւակ մըն ալ Յարութիւն անունով, որ 1918-ի գաղթին Վասպուրականի մէջ մնացած է եւ անյայտ է, ինչպէս նաև Յաղջիկներ՝ մնառած պատերազմի ընթացքին:

1915-ի կուոին Վասպուրականի ժողովուրդին հետ կովկաս անցած է: Երկուքուկէս տարի վերջ Վան վերագարձած է, և 1918-ին Վասպուրականի գաղթականներուն հետ Ուրմիոյ և Պարսկաստանի վրայէն՝ կոուի ընթացքին՝ անցած է Միջագետք՝ Պազուպա: Հոն որբանոց մտած է, ծնողքը մեռած ըլլալով: Որբանոցով փոխադրուած է Նահր-էլ-Օմար, Պարայի քով, և անկէ ալ 1921-ին որբանոցի հետ գարձեալ Բարեգործականի ջանքերով հաստատուած է Երրուսաղէմ, Արարատեան: Որբանոց-վարժարան, ուր առած է նախակրթութիւնը: Խոկ 1923 Սեպտ. 26-ին 10 ընկերներով Ժառանգուուրաց Վարժարան մտած է և զաւանթացքը աւարտելով՝ Արեկաւագ ձեռնադրուեած է եօթը Կիւլպինկան գտարներով՝ Ա. Պատրիարքէն, 1926, Հոկտ. 3-ին, Կիրակի:

Տ. ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԲԴ. ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Ծնած ևմ Վան (Քաղաքի մէջ) 1908-ին. Հօրս անուն Յովսէփ և մօրս՝ Պայիսանէ. Հոն ապրած ևմ մինչեւ 1910: 1910—1914 հայրենի գիւղս Բերդակ զացած եմ, և նախա-

իւն կրթութիւնս առած՝ մեր գիւղի վարժարանին մէջ։ 1914—1915-ի վանի հերսուամարտին Վան կը գտնուէինք, և 1916-ին գաղթեցինք Կովկաս և բնակեցանք հայտքնակ գիւղեր և քաղաքներ Դարձահամզալու, Դամարլու և այլն։ 1918-ին վերադարձանք Վան և քանի ամիս վերջ Մարտ 21-ին անդի ունեցաւ Վասպուրականի և Նահանջ Բիւրոց ոք գէպի Պարսկաստան և անկէ Պաղտատ։ Հոս Հայ-Տարագրելոց Արքանոց մտայ 1919-ին։ 1920 Օգոստոս 31-ին Պաղտատէն Պարա, և 1922 Յունվար 25-ին գէպի Երուսաղէմ։ 1922 Փետր. 11 Երուսաղէմ Հ. Բ. Բ. Միութեան Սբարատեան Արքանոցը՝ մինչև 1923 Մեկու. 26։ Ժառանգաւորաց Վարժարանը մտանք 1923 Մեկու. 26-ին 11 ընկերներով և շրջանաւարտ նոյն դպրոցէն 1926-ին։ 1925 Փետր. 4, մեծ պահոց Ա. չորեքշաբթին Աւրարտի Հոգելոյս Դուրեան Սրբազնէն։ 1926 Հոկտեմբեր 3-ին սարկաւագութեան Ա. Աստիճան՝ նոյն լուսահողի Սրբազնէն։ Գրիթէ չորս տարի սարկաւագ մնացինք, 1926 Հոկտ.՝ 1930 Յունիս, և յետոյ քահանայ ձեռնազբուհանք 1930 Յունիս 22 կաթողիկէ Եկեղեցւոյ տօնին։ Իրեւ աւարտաճառ ուսումնասիրեցի Յովհաննէս Օձնեցի Հայրապետի (717—728) «Ճառ ընդդէմ Երեսութականաց»։

S. ՊԱՐԳԵՒ ԱԲԼ. ՎՐԹԱՆԷՍԵԱՆ

Մնած ևմ Փոքր Ասիոյ Պալքէսիր քաղաքին մէջ 1905 Մայիս 8-ին։ Հայրս Վրթանէս՝ կառավարական պաշտօնեայ, անտառաց տնօքէնութեան աւագ քարտուղար էր և անգամ՝ տեղւոյն քաղաքական ժողովին։ Մայրո՛ Կիւլհանըմ (Վարդուհի)։ Եղբայրներուն մէջ երբորդն եմ ծննդեան կարգով, ունեցած եմ քոյր մըն ալ։

Նախնական կրթութիւնս առած ևմ տեղւոյն մանկապարտէզին և աղքային նախակրթարանին մէջ։ Ապա՝ հօրեղօրս փափաքով Պոլիս բիւրուած եմ և հօն Լանկայի Մինասեան Վարժարանին մէջ երկու տարի (1918—1920) ուսումն շարունակած եմ։ Ապա՝ Կեղրոնական Վարժարանի երկրորդ դասարանը մտած եմ և լրացուցած

ևմ չորրորդ դասարանը (1920—1923)։

Վերջին անգամ 1922-ին, երբ Յոյները Փոքր-Ասիոյ արեւմտեան նահանգներէն սկսան խուճապով նահանջել, թուրքերու կողմէ անլուր տանչանքներով նահատակուեցան ի մէջ այլոց նաև Վրթանէսեան ընտանիքին բոլոր անդամները։ Ես հրաշքով աղատեցայ։ Քաղաքին մէջ պատահած գէպքերը մեծապէս աղքեցին և ցնցեցին ամրողջ էոթիւնս։ Աղքիս ծառայելէն դատութիւնը վարչութիւնում միջոց մը չգտայ։ Արմաշի Խնամակալութեան Պալաթի մէջ բացած Ընծայարանին աշակերտներէն եղայ (1924)։ 1925 Մարտ 31-ին Երուսաղէմ ժամանեցի, ուր՝ բարերախտութիւն ըսնեցայ ողբացեալ Բարերար Պատրիկ էֆէնտիին ծախորով բացուած Կիւլպէնկան Ընծայարանին աշակերտելու։

1926 Հոկտ. 3, սարկաւագ ձեռնազբրուեցայ յաւէտ ողբացեալ և մեր ուսուցիչ Հոգելոյս Դուրեան Սրբազնէն։

Վարդապետական աւարտաճառ աղբացաւ ինձի Եղիշէի Բ. Յեղանակը։ Դուրեան Սրբազնին աշակերտած եղայ 1926—1930։

S. ԳԵՂԱՄ ԱԲԼ. ՔԱՍԻՄԵԱՆ

Մնած ևմ Զէյթուն 1908-ին, հօրս անուն է Փանոս, մօրս Զարման։ Վեց զաւակներ ուներ հայրս։ Երկուքը աղջիկ, չորսը տղայ։ Հօրս վեց զաւակներուն վերջնինին էի։ Քաղաքիս մէջ մանկական ըրջանը բարացուցող մանկապարտէզի լնթացք չեմ ունեցած։ Եւ արդէն հազիւ 6 տարեկան, հկաւ համաշխարհային 1915-ի մեծ պատերազմը։ Թրքահայաստանի մէջ առաջին անգամ տարագրութեան հանուեցաւ Զէյթուն։ Դէպի տարագրութիւն մեր ճամբուն վրայ զիլսաւոր կայաններ ունեցանք նախ Մարտ, Այնթապ, Բասուլայն, Եղեսիա, և ապա Տէր-Զօր — մարդկային սպանդանոցը —։

Տէր-Զօրէն անցանք անապատներու խորերը։ Հօրս և մօրս ողբացի կորուստէն ետքը, հրաշտի կերպով ինքզինքս կրցայ յանձնել անապատի վաչկատուն-Պէտէվի-

Ներու-ցեղերուն։ Աստից մէջ չորս տարուան ողբերգական, կոկծալի, հովիսի եւրազային կեանք մը անցնելէ ետքը, չեմ զիտեր թէ ի՞նչ հրաշքով, Մուսուլի մէջ նոր բացուած որբանոցին մէջ դժոյ ինք-զինքս 1919-ին։ 1920-ին Պաքուպա, Վանեցիներու կազմած որբանոցին խառնուեցանք։ 1921-ին փոխազրուեցանք Նահրէ-Օմար։ 1922-ի Յունվարին, Պազտատի Տարագրելոց մարմինը որբանոցը երուսաղէմ փոխազրեց և յանձնեց Հ. Բ. Բ. Միութեան Արարատեան Որբանոցին մէջ քանի մը ամիս մնալէ յետոյ Հոկտ. Յ-ին կ'ընդունուի ժամկ. Վրժ. ը. 1926-ին կը լրացնէ մեր գարժարանին ընթացքը և իրբ սան Կիւլպէնկեան Ընծայարանի Հոկտ. Յ-ին կը ձեռնազրուի Աւագ Սրկդ. լուսահոգի Դուրեան Ա. Պատրիարքէն։

Զգօն արեղայի աւարտական ուսումնասիրութիւնն եղաւ Ա. Ներսէս Շնորհալի Աղքաղիոյ քերթուածը։

Պազտատի Հայ Տարագրելոց Մարմինին հովանաւորոծ որբանոցը եւ կ'աշակերտի բարձրութոյն դասարանին։ 1920-ին որբանոցով կը փոխազրուի Նահրէ-Էլ - Օմար։ 1922-ին կու զայ Երուսաղէմ։ Հոս Հ. Բ. Բ. Միութեան Արարատեան Որբանոցին մէջ քանի մը ամիս մնալէ յետոյ Հոկտ. Յ-ին կ'ընդունուի ժամկ. Վրժ. ը. 1926-ին կը լրացնէ մեր գարժարանին ընթացքը և իրբ սան Կիւլպէնկեան Ընծայարանի Հոկտ. Յ-ին կը ձեռնազրուի Աւագ Սրկդ. լուսահոգի Դուրեան Ա. Պատրիարքէն։

Զգօն արեղայի աւարտական ուսումնասիրութիւնն եղաւ Ա. Ներսէս Շնորհալի Աղքաղիոյ քերթուածը։

S. ԶԳՈՆ ԱԲԴ. ՏԵՐ-ՅԱԿՈՒԵԱՆ

Ծննդեանս թուական 1908։

Ծննդավայրը՝ Վանէն կէս ժամ հեռու Ծվատան գիւղ։

Հայրս Յովհաննէս երկրագործ. մայրս Տիլպար. Բնդհանուր պատերազմէն ասած հայրս զինուորագրուեցաւ. իսկ ընդհանութեան ատեն եղթօրս մօրս եւ երկու քոյրերուս հետ միտօնին տարագրելու հորութեան տարագրական ծառայութեան մէջ կը գարէ ծառայած առ հայր այդ մէկ գարէ առ հասայած են Հայ. Եկեղեցւոյ։ Զգօն արեղայ ուրախ է որ իր նուիրումով պիտի փառաւորէ իր հայրերուն ասպարէզը ու միեւնոյն տաեն տիրու՝ վասնզի կը կարծէ թէ վերջնը պիտի ըլլայ։ Մանկութենէն հետեած է իր գիւղի նախակրթաբանին։ 1915-ի Վանի Ապրիլեան պատերազմի նախօրեակին կ'ապաստանի լիմ անապատ։ Վասպուրականի մէջ զաղթերուն առթիւ Երկիցս (1915—1916) կ'երթայ Մուսահայաստան, Ա. Էջմիածին, Կամարլու, եւայլն։ 1918 Մարտ 21-ին իր հայրենակիցներէն բիւրուորներու հետ կը նահանջէ Սալմաստ, տպականցնի Ուրմի, Համատան, Առւլթանապատ եւ Պագուպա, ուր կ'ընդունուի

1930 Յունիս 22-ին Մեսրոպ Մըրաղանէն կ'ընդունինք քահանայացական կարգը 8 ընկերությունը:

S. ՇԱԽԱՐԵ ԱԲԴ. ԳՈՒՅՈՒՄՑԵԱՆ

Մնած ևմ 1906-ին, Աղբյույշ՝ մկրտուած և անած Հաճէն՝ ուր անցուցեր ևմ մանկութիւնս մինչև 1915: Ընտանեօք (հայր՝ Գալուստ, մայր՝ Երանուհի) տարագրուեցանք զէպի Տէր-Զօր, անկէ Մուսուլ և հաստատուեցանք Վէրքուք՝ մինչեւ անգլիական տիրապետութիւնը, որ Պատմատ փոխազրեց Քէրքուքի կարուանին բնկորներս: Պազտատի մէջ մտայ Աղդ. Մանկապարտէզ, յիտոյ մօտ հինգ հարիւր որբերու հետ զրկուեցանք Բօր-Մամիտ, ուր Ախուան մանկուարտէզին աշակերտեցայ:

Կիլիկիան Ֆուանստիկան կառավարութեան հովանաւորութեան անցնելէ ետք Աստանա զայինք: Նախախնամութիւնը այնպէս տնօրինած էր որ հայրիկո բազմահազար կիլիկեցիներու իրենց ծննդավոյրը վերադառնալու հոսանքէն չտարուի և Հաճըն շերթանք առ ի զգուշութիւն:

Աշակերտած ևմ Աստանայի Արգարեան (1919-1920) Վարժարանին և բողոքական-ներու Գոլէճին: Հիւս. Ամերիկա երթալու համար համբայ եւանք ու քէմալական յառաջազարցումին պատճառաւ ծնողքէս բաժնուելով Կիպրոսի Լիմասոլ քաղաքը մնացի տարի մը որբանոցի մէջ: Խաղաղութեան վերահանուատառով վերագարձայ Աստանա եւ այս անգամ ընտանեօք համբայ եւանք: Պարձեալ ձախողելով իշխանք Զահէ՛ ուր տորիի մը չափ մնալէ վիրջ հաստատուեցանք Գամասկոս որու Աղդ. Վարժարանին շրջանը աւարտեցի (1925-ին) վկայականով: Տեղւոյն պատրիարքական երբեմնի փոխանորդ Տ. Վահան Վրդ. Գէորգիանի կողմէ երուսաղէմի ժառանգաւարաց կարժարանը զրկուեցայ ուրիշ չորս ընկերութերու հետ: 1926 Հոկտ. 3-ին սարկաւագ ձեռնազրուեցայ յաւէտ ողբացեալ Գուրեան Պատրիարք Մըրաղանէն, Կիւլպէնկեան Ընծայարանի եօթն ընկերությունը և մինչև 1930-ի տարեշրջանը աշակերտած ևմ նորին Մըրազնութեան եւ Տ. Բարդէն եպս. Կիւլէսէրեանի և այլոց:

1930 Յունիս 22. Եկեղեցւոյ Տօնին ա-

րեզայական աստիճանը ընդունեցայ Տ. Մեսրոպ Եպս. Նշանեանէ, ութ ընկերությունը:

S. ԶԵՆՈԲ ԱԲԴ. ՎԱՀԱՆԵԱՆ

Մնած ևմ Խարբերդի Զարսանճագ գաւառի Բաշազակ զիւղը. 1906 Փետր. 17-ին: Աւազանի անունով Գրիգոր:

Զաւակն ևմ Գանիէլ եւ Խաթուն Վահանեանց: Փոքր հասակէ զրկուած ըլլալով ծնողքէս, Սարդիս մեծ հօրս խնամքը վայելած ևմ:

Մանկարանի ուսումս ստացած ևմ մեր գիւղի աղզային վարժարանը:

Կրացանի եռամիայ շրջանը աւարտած ևմ Երկու տարիէն, շնորհիւ կարգ փախցընելու արժանանալուս, եւ նոյն դասընթացքի վկայականն ստացած ևմ Խարբերդի Եփրատ զոլմէն:

Վարձարանի քառամիայ տարեշրջանին միայն երեք տարին լրացուցած ևմ Երուսաղէմի Ժառ. Վարժարանին մէջ:

Աւրաբակրութիւնը ընդունած ևմ հանգուցեալ աղզապարձանք Գուրեան Մըրազան Պատրիարքէն:

Սարկաւագ ձեռնազրուած ևմ հոգելոյս Տ. Եղիշէ Մըրազան եպս. Զիլինկիրեանէն, 1928, Հոկտ. 12-ին:

Կուսակրօն Քահանայ ձեռնադրուեցայ Գիր. Տ. Մեսրոպ Մըրազանէն, 1930, Յունիս 22-ին:

Կեանը նպատակն է օգտակարութիւն՝ Աղդիս և Վանքիս (*):

(*) Հայր Զենոբ, Ժառանգաւորաց Վարժարանի մէջ աշակերտակից էր մեր ութ նորնծաներուն: Կիւսակրօն թողոց իր ուսումը եւ պահ մը զուրաց զեղարկեատի հետեւելէ հարը. միարան եղաւ Ս. Յակոբի, եւ զոհացուցիչ կիրապով ծառայեց Ա. Յարութեան Տաճարին մէջ:

Տեղապահ Մըրազան իր ձեռնադրութեամբ կարգակից ըրաւ Հայր Զենոբը իր նախկին դասընկերներուն:

ՎԱՅԵՄ . ՊՈՂՈՍ ՓՈԼԱՌ ՆՌԻՊԱՐԻ
ՅԻՇԱՏԱԿԻՒՆ

Նշանաւոր հայուն մահուան դոյժը
Հ. Բ. Ը. Միութեան եզիզապոսի Շրջ. Յանձ-
նամովովի կողմէն հազարդուեցաւ թէ՝ Պատ-
րիստքարանիս և թէ՝ Հ. Բ. Ը. Միութեան
Երուսաղէմի Մասնաժողովին:

Պատրիստքարական Տեղապահ Դիք. Միու-
րոպ Ս. Եպոս. Նշանաւոն, գումական հասա-
գիրը առնելէ ետքը, կարգադրեց որ հե-
տեւուլ օրն խակ, Յունիս 28, ՇԲ. Միծն
Ներսէսի Տօնին, հանգիստ պատարագ
մատուցուի Արքոց Յակոբեանց Տաճարին
մէջ, Գյուղադիրի սեղանին վրայ և կատար-
ուի հոգեհանգստաեան պաշտօնը:

Եախսագիս ծանուցուած ըլլալով այս
կարգագրութիւնը Երուսաղէմի Հայոց, բա-
ւական ժողովուրդ Ներկայ էր Եկեղեցին.
միւս կողմէն Եախսակրթարանի և Մանկա-
պուրաէդի երկնես ուսանողներ իրենց հա-
մազգեստներով շարքեր բանած էին սրբա-
վայրին մէջ: Պատարագիչն էր Բարգէն
Արքազան, որ ձաշու զիրքին ընթերցումէն
ետքը խօսեցաւ իր քորոզը, Յիշեցէ՛ ձեր
առաջնորդները բնաբանով (Եբր. Ժ. 7) և
ըստ թէ այսօր հայ ազգին երկու մեծ ա-
ռաջնորդները կը յիշենք, մին պատմա-
կան մեծ պէճք մը, Հայ, Եկեղեցոյ երեսի
Հայրապետներուն մէջ հազուագիւտ հոգե-
որական մը, Ս. Լուսաւորչի սերունդէն,
Առքրն Ներսէս, խակ միւսը, մեզի ժամա-
նակակից և զործակից անձնուարութիւն
մը, աշխարհական Առաջնորդ մը Վահմ.
Պօղոս փաշա Նուպար:

Միծն Ներսէս զինուարութենէ կոչուե-
ցաւ կաթողիկոսութեան, Արշակ թագաւոր-
ին սախաւմով, և հեղինակը եղաւ մար-
դասիրական ա'յնպիսի ձեռնարկներու և
հաստատութեանց Հայաստանի մէջ, Դրդ
դարուն, որոնք յատակ են մեր այս լու-
սաւորեալ դարերուն: Այն ատեն անձա-
նօթ էր Ամերիկա և Եւրոպայի մէջ հեթա-
նո՞ս էր ժողովուրդներուն մեծամասնու-
թիւնը: Միծն Ներսէս, քրիստոնէական
լուսաւոր տեսիլներով օժտուած Առաջնորդ
մը, զործնականացուց Աւետարանի մար-
դասիրական սկզբունքները, կազմակեր-
պեց զպրոցներ յոյն և ասորի լեզուներով,
հաստատեց հիւրանոցներ, հիւանդանոց-

ներ, ծերանոցներ, աշխատեցաւ ջնջել հայ
բարքերու մէջին հին հաւատաքին վերջա-
մացութիւնները, և իր առաքինութիւն-
ներուն թափը զգացուց նոյն խոկ հայ ար-
քունիքի մէջ, կշտամբելով հոն աիրող բա-
րոյական ապահնութիւնները: Միծն Ներ-
սէս կենդանի կոթող մըն է հայ պատմու-
թեան մէջ և լուսաշող առաջնորդ մը Հայ
Եկեղեցւոյ մէջ:

Խակ հնգցլ. Պօղոս փաշա մեծ մարդու-
սէրն է մեր ժամանակներուն: Անոր կեն-
սովրութիւնը հրատարակուած է, հետա-
քրքիրներ կրնան կարգալ կրկին կրկին:
Ես այս հոգեսոր հանգէսին մէջ, իրեւ ծաւ-
նօթ մեծանուն հանգուցեալի անձին և
զործերուն, պիտի ըսեմ որ մեր գնահա-
տանքը և յարգանքը Անոր հանգէպ, չէ
ուղղուած անոր տիտղոսին և զրամին, այլ
անոր ծառայութեան սկզբունքին և կիր-
պին:

Պօղոս փաշա ամէնէն յառաջ մարդ
մըն է, և կատարելագործուած մարդ մը:
Ան լու պատրաստութեամբ նետուեցաւ
կեանքի պայքարին մէջ, մշակուած ուղե-
ղով և արուեստի և դիտութեան զրաներով
զինուած: Այս պատրաստութեան շնոր-
հիւ է որ ան բազմապատկեց իր հայրենի
հորատութիւնը և զայն գործածեց ի նպաստ
հայ ժողովուրդի պէճքերուն՝ բարեկործու-
թեան բոլորովիննոր, մորգասիրական կեր-
պերով. ան իր ողջութեան իր խակ խել-
քով ու ձեռքով յատկացուց հայ ժողովուր-
դին զրեթէ ինչ որ ունէր: Եւ այս բոլորը
ըրաւ այնպիսի համեստութեամբ մը, որ
կատարելագէս աւետարանական է: Պօղոս
փաշային ամէնէն մեծ և իր սրտին ամէնէն
մօտիկ ձեռնարկն եղաւ Հ. Բ. Ը. Միու-
թիւնը: Բարեկործականը, որուն սաոյէ
հշոնակութիւնը դժբախտարար դեռ չէ ըմ-
բռնոււծ պէտք եղածին պէս հայ ժողո-
վուրդի բոլոր խաւերուն մէջ, ա'յնպիսի
կազմակերպութիւն մըն է որ կը միացնէ
բոլոր հայերը իրենց աղքային կեանքին
մէջ, առանց խարելու սեռ, տարիքը,
դաւանութիւնը, կուսակցութիւնը, եւ այս-
պիսի Միութեան մը չնորհիւ է որ հայ ազ-
գը պիտի կրնայ հոգալ իր ներքին պէտ-
քերը և կարօտ չըլլալ ատարներու օգնու-
թեան:

Պօղոս փաշա Բարեգործականով ամենին գործնական զաօք տուաւ հայ ժողովուրդին՝ միութեան վրայ։ Այնպէս որ Բարեգործականին բարոյական ներքին արժէքը շատ աւելի բարձր է և հարուստ քանի թէ անոր նիւթական հարստութիւնը, որ զժրախտաբար գես շատ հետի է Բարեգործականի հանգուցեալ հիմնագրին դիտած նպատակէն։ որպէսիտե հայ ժողովուրդը այս քառորդ զարու լնիթացքին մէջ դեռ չկրցաւ ըմբռնել Հ. Բ. Բ. Միութեան ոգին։ այն ոգին որուն պէտք ունի մանաւանդ այսօք աղզովին վերաշնուրուելու և ուժովալու համար։

Այսօք ժողովուած ենք այս որբավայրից մէջ յարգելու համար հայ աղզին աշխարհական մեծ Առաջնորդին յիշատակը, որ միշտ կենդանի պիտի մնայ այս ժողովուրդին մէջ և պէտք է մնայ և առաջնորդէ մինչեւ որ հասնի իր նպատակին։ Օրհունք իր յիշատակը և աղօթենք որ Տէքը լուսաւորէ իր հոգին։

Ա. Պատարագի աւարտումէն ետքը կատարուեցաւ հոդեհանգստեան պաշտօնը Պատիաբական Տեղապահ Միուրոպ Սրբազնի հանգիստագրութեամբ։ Շատ ներգաշնակ և սրտայոյդ եղաւ պաշտամունքի այս մասն ալ, թթմուացնելով հաւատացեալ հոգիները, որոնք եկեղեցին եղան, տանելով իրենց հետ հայ ժողովուրդի մեծ առաջնորդներուն անմոռանալի յիշատակները։

Այս հոգեոր հանդէսէն զատ Յիշատակի Հանիկու մըն ալ սարգուեցաւ Հ. Բ. Բ. Միութեան Երուսաղէմի Մասնաճիզի կողմէն, Յուլիս 5, ԵԲ. երեկոյ, ժամը 7.20—8.30, ժառանգաւորաց վարժարանի որացին մէջ, նախագահութեամբ Պատրքին։ Տեղապահ Գեր. Տ. Միուրոպ Ա. Եպօ. Նշանեանի եւ ներկայութեամբ Երուսաղէմի Կառավարիչ Վահեմ։ Քիթ Ռոչի։

Սրահը ողողուած էր եկեղեցարական յորդ լուսով։ սրահի արևմտեան ճակտին վրայ Մեծ Հանգուցեալին պատկերը՝ ըրջանակուած սե շղարշներով։

Նախագահ Սրբազնը զրաւոր ուղերձով մը բացաւ հանդէսը, ի վեր հանեց Պօղոս փաշային ծառայութիւնը։ Տիար կեռն Զէնեան՝ անգլիկանէն զրաւոր ուղերձ մը ըրաւ Երուսաղէմի Վահեմ, Կառավարչին։

յանուն Հ. Բ. Բ. Միութեան Երուսաղէմի Մասնաճիզին, պատկերացուց Պօղոս փաշայի և անոր Հօր մարզասիրական ծառայութիւնները, Բարեգործականի նպատակն ու զօրծունելութիւնը, և հակիրճ տեղեկութիւնն մը Միութեան Երուսաղէմի մասնաճիզին վրայ։ Ն. Վ. Երուսաղէմի Կառավարիչը այն քանի ներշնչուեցաւ այս ուղերձն որ՝ բեմ ելաւ եւ շատ համակրամից խօսքիր ուղղեց Հայ Եկեղեցւոյն, հայ ժողովուրդին հասցէն, և զիտել տուու թէ ինքն այս միջոցին Հայց։ Եկեղեցւոյ պատմութիւնը կը կարդայ. և կարելի չէ որ երբ մէկը կարդայ այդ պատմութիւնը՝ և չհամակրի Հայոց Եկեղեցւոյն։ Պարծանքով յիշեց Դուռեան Սրբազնի հետ իր ունեցած մտերիմ բարեկամութիւնը և յայտարարեց որ հոս հաստատուած Ընծայաբանը իր շունչը պիտի տարածէ շտա հեռուները։ զովեց Պօղոս փաշայի մարզասիրական մեծ ոգին, որ զոյութիւն տուաւ Բարեգործականի։ Տիար Գրիգոր Միսալեան կարդաց Պօղոս փաշային կենսագրութիւնը, որուն մէջ խնամքով չեշտեց Մեծագործ Հայուն աղզին ծառայութեան հանգրուանները և նուիրած գումարները։ Բարգէն Սրբազնի էր վերջին խօսողը, որ շատ կարեւոր իրողութեան մը վրայ դարձուց ունինդիրներուն ուշագրութիւնը. ամէն մարդ, հայ թէ օտարը, ամէնքն ալ կը խոստովանին որ մեծ անձնաւորութիւն մըն է Պօղոս փաշա, խելացի մարդ մը. որ իր խելքն ու զբամը նուիրած է իր աղզին. միր մէջ ալ, ամէն հայ, ինչպէս նաև հայ մամուլը, առանց բացառութեան, զովեստներով կը յիշատակին անոր առաքինութիւններն ու աղդային ծառայութիւնները։ Եթէ այս բոլոր գնահատումներ անկեղծ և զովեստներ իրական են, և վրատահ եմ որ են, այն տահն պէտք է զործնականապէս յարգել հանգուցեալին յիշատակը՝ բոլորուելով Հ. Բ. Բ. Միութեան շուրջը. որովհետեւ Բարեկործականը Պօղոս փաշային միակ իսեալլ եղաւ, իր կեանքին վերջին 25 տարիները Բարեգործականին նուիրեց, անով զբաղեցաւ, անոր վրայ խօսեցաւ, եւ ուղեց որ հայ ժողովուրդը հասկնայ զայն։

Այս և ասոր նման Յիշատակի հանդէսներ, սպատօններ, համակրանքի ցոյցներ և արտայայտութիւններ ցաւ պիտի պատ-

հառեն հանգուցեալ ոգւոյն, եթէ ատոնք միան ցոյցի և խօսքի սահմանին մէջ. որովհետեւ Պօղոս փաշա այնքան համեստ, այնքան խոնարհ և բարի մարդ մըն էր որ չէր սիրեր ձեւերը: Եթէ կը խոստովանինք թէ Պօղոս փաշա հայ ազգին մեծ զաւակեներէն մէկն է, եթէ կը հաւատանք թէ խելացի և ազգասէր մարդ մըն էր ան, պէտք է վատահիլ այդ խելքին, պէտք է հետեիլ անոր ազգասիրութեան օրինակին և բոլորուիլ Բարեգործականի շուրջ: Ամէն մէկ հայու համար զիտակցական պարտականութիւն մը պէտք է ըլլայ անդամազրուիլ Բարեգործականին, անոր հիմնազրին պէս, և յարգել յիշատակը մեծ հայուն: Բարեգործականը մեր ազգին համար ներքին զօրութեան մշտաբուխ ազրիւրը պիտի ըլլայ, եթէ հայ ժողովուրդին զաւակեները զիտակցութեամբ բոլորուին անոր շուրջ և տան, ու կանոնաւորապէս տան, ինչ որ կրնան տալ: Հանգուցեալը այնքան համեստ էր որ շուզեց նոյն խել զինքն սիրողներ ու յարգողներ զրամ վատնեն ծաղկեփունջերու և ցաւակցական հեռագիլներու, այլ այդ զրամները նուիրին նուպարաշէնի: և ես օգտուելով ասիթէն կոչ կ'ընեմ Երուսաղէմի հայութեան որ ծաղկի զրամ մը նուիրին նուպարաշէնի: Մասնախումբ մը պիտի կազմուի յաջորդ օրերու մէջ հաւաքելու համար ձեր նուէրները ի նպաստ նուպարաշէնի և ի յիշատակ Մէծ Բարերար Պօղոս փաշա նուպարի:

Ժառանգաւոր սանունք, նախակրթարանի աղջկունք ազգային երգերով, Տիարք ինտամիան և Քիւրքձեան իրենց զոյզ ջութակեներով, և Տիարք. Պարթևեան իր մեներգով, գեղարուեստական ընտիր շղթայով մը միացուցին ուղերձներու ընդհատը:

Վերջապէս Տեղապահ Սրբազն Հոգւոյն ըստ և Տէրունական աղօթքով փակեց յաւէտ յիշատակելի այս հանդէսը և ժողովուրդը արծակուեցաւ խիստ քաղցր յուշերու ներքեւ:



Ա Խ Ա Ն

Կիւլպէնեամբ Յիշատակին Յիշատակին Ո.

Հնդցլ. Դուրեւոն Սրբազնի կարգադրութեամբ կիւլպէնկեանց յիշատակին Ո. Պատարագ կը մատուցուի Վարդավառուի տօնին, կը կատարուի հոգեհանգստուեան պաշտօն, և միաբանութեան կը տրուի հոգեհացի սեղան և ժամուց:

Վարդավառուի տօնը Ո. Յակոբի մէջ ճոխացած է տեղական մասնաւոր հանդիսութիւններով: Օրուան պատարագին ու հանդիազիրը պէտք է ըլլայ Ս. Պատրիարքը, որովհետեւ ոչ միայն հինգ Տաղաւարներէն մէկն է Փրկչին Ալլակերպութիւնը, այլ նաև տօնն է Երուսաղէմի առաջին եպիսկոպոս և Ս. Աթոռիս պաշտպան Տեառնեղբայր Յակոբոս Առաքեալին: Այսօր նաև Ժոնզրց Վարժարանին ուսանողները և Հնծայարանին Սարկաւագները սուրբ հազորդութիւնն կ'առնեն:

Այս տարի Յուլիս 27, Վարդավառուի կիւլպէնկեանց յիշատակին վրայ կ'աւելնար նաև Ընծայարանին Բարերար Պատրիկ էֆ. կիւլպէնկեանի մահուան տիսուր յիշատակը:

Պատարագին էր Գեր. Մկրտիչ Եպո. Աղաւանունի, որ իր աւուր պատշաճի քարոզին մէջ զրուատեց կիւլպէնկեան բարեհամրաւ զերգաստանի ազգային և եկեղեցական ծառայութիւնները և երախտագիտութեամբ յիշատակեց ողբացեալ բարերար Պատրիկ էֆ. կիւլպէնկեանի յարումը Ս. Աթոռիս և ըլլած մեծ ծառայութիւնը, Ընծայարանին հաստատութեամբ: Օրհնեց բոլոր հանգուցեալ կիւլպէնկեանց յիշատակիները և արեշատութիւն մաղթեց ողջերուն համար:

Պատարագէն ետքը կատարուեցաւ հոգեհանգստեան պաշտօնը Բարգէն Սրբազնի հանդիսագրութեամբ:

Իսկ երեկոյին Միաբանութեան տրուեցաւ հոգեհացի սեղանը, Տեղապահ Գեր. Մեսրոպ Սրբազնի նախագահութեամբ: Այս առթիւ Բարգէն Սրբազն ուղերձ մը ըրաւ, նկարագրելով կիւլպէնկեան տան առեմբական աշխարհի մէջ գրաւած գիրքը, անոնց բարեպաշտ և ազգասէր ողին, որուն հարազատ ցոլացումն էր հանգուցեալ Պատրիկ:

Եթէ, ըստ Բարգէն Սրբազն, իմաստ մը ունի Հոգեհացը, ևս պիտի ըսէի որ Պա-

արիկի հոգին է որ մեզ հաւաքած է այսօր այս սեղաններուն շուրջ և մեր հետ է Ըն-ձայարանիս Բարերարը, մասնաւանդ իր առ-ներուն հետ և անսոնց միջոցաւ: Բոլոր Հա-յոց պէս կիւլպէնկեաններ ալ կը սիրեն Ս. Յակոբը: Անցեալ տարի Փարիզի մէջ Տիար Գալուստ Կիւլպէնկեան ինծի ըստ թէ Մա-տենադարանը շինելէն ետքը ուրիշ բաներ ալ պիտի ընէ: Եւ ասիկա, ըստ իս, կալու-սւած է Միարանութեան ծառայութեան արժէքէն: Իմ ջերմազին յանձնարարու-թիւնս այն է մեր նորինծաներուն որ մա-հու չափ հաւատարիմ ըլլան Սրբոց Յակոբ-եանց Աթոռին իրենց ծառայութիւններուն մէջ: Պատրիկ Կիւլպէնկեան դրամ տուաւ ծառայութեան այդ արժէքը ստեղծելու հա-մար: Գալուստ Կիւլպէնկեան կրնայ այն-չափ տալ որ Ս. Յակոբի գմբէթը ոսկիով շինուի: Պէտք է արծեցնել այս բարի տրա-մազրութիւնները: Եւ ասիկա կախուած է, անգամ մըն ալ շեշտեմ, Միարանութեան ծառայութեան արժէքէն: Օրհնեալ ըլլայ Կիւլպէնկեանց յիշատակը:

Սեղանէն ետքը Տեղապահ Մեսրոպ Սըր-բազան կարդաց էջմիածինէն Մատթէոս Արքեպիստ. հետաքրքրական մէկ զրութիւնը, որ հարատարակուեցաւ Սիմենի այս թիւին մէջ, իրեւ Միարանութեան ուղղուած պաշ-տօնազիր, և ապա կատարուեցաւ Հոգեհան-գստեան հակիրճ պաշտօն մը. Մկրտիչ Սըր-բազան ըստ Հոգուոցը, որուն մէջ յիշա-տակից կիւլպէնկեան Պատրիկի հետ Հնդցլ. Գէորգ Ե. Կթղկուր. և Դուրեան Ս. Պատրի-արքը: Տէրունական աղօթքով կնքուեցաւ յիշատակիցի օրը Վարդապառի տօնախմբու-թեան:

ԴՈՒՐԵԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Դուրեան Հիմնադրամը առաւելագոյն շահով և ապահով կերպով արզիւնաւորելու համար, նոյն իսկ ողբացեալ Դուրեան Սըր-բազանի ողջութեան, այլեւայլ միջոցներ կ'ուսումնասիրուէին:

Դուրեան Ցորելեանի Կեդրնկն. Յանձնա-ժողովը վերջնական կարգագրութիւն մը ը-նելու վրայ էր, երբ վրայ հասաւ Սրբազան Ցորելեարին վախճանը: Վերջապէս, Ամե-րիկայի Դուրեան Ցորելեանի Յանձնաժողովը վերջնական միջոցաւ պիտի գործածուի կալ-ուածին շինութեան:

կալուած մը կառուցանել Երուսաղէմի մէջ, Դուրեանաւով և այդ կալուածին զուտ հասոյթը յատկացնել Դուրեան Մատ-նադարան ախտղոսին ներքեւ հրատարակելի զիրքերու ծախսին:

Կեդրոնական Յանձնաժողովը պաշտօ-նապէս գիմում ըրաւ Ս. Աթոռիս Տնօրէն Ժողովին որ Մեծ-Արտին վրայ գետին մը յատկացնէ հասութաբեր կալուածը կառու-ցանելու համար: Տնօրէն Ժողովը սիրով ըն-դունեցաւ եղած առաջարկը, և նուիրեց ար-ժէքաւոր գետին մը, Ս. Աթոռն ալ մասնա-կից ըրած ըլլալու համար Դուրեան Հիմնա-դրամի հանգանակութեան: Մեծ-Արտը Կար-կուեան գատէն շահուած հողամասին ա-նունն է: Դուրեանաւունի համար յատկաց-ուելիք գետինը պիտի ըլլայ ամէնէն բանուկ ճամբուն վրայ: Տնօրէն Ժողովի կողմէն նը-սիրուած այս գետինին արժէքով, Դուրեան Հիմնադրամին քանակը մեծապէս կ'աճի, և շինուելիք կալուածին զուտ հասոյթն ալ ըստ այնմ կ'աւելինայ:

Դուրեան Ցորելեանի Կեդրնկն. Յանձ-նաժողովը իր վերջին նիստին մէջ, Օգոս-տ 9. ՇԲ. առառու, երախտագիտութեամբ ար-ձանազրեց Տնօրէն Ժողովին այս փառաւոր նուիրուութիւնը, և որոշեց հաղորդել զայն նիւ Եորք, Դուրեան Ցորելեանի Ամերիկայի Յանձնաժողովի Քարտուղարին, Տնօրէն Ժո-ղովոյ պաշտօնազրին պատճենին հետ:

Դուրեան Հիմնադրամի հաշւոյն կա-տարուած հանգանակութեան գումարը ե-ղած է 3554 անզլիական ոսկի և մէկ շի-լին, որ ի պահ պիտի զրուի Երուսաղէմի Պարգևէյզ զրամատունը և հոկիչ Յանձնա-ժողովի մը միջոցաւ պիտի գործածուի կալ-ուածին շինութեան:

Եւ կալուածին շինութեան և անոր բերելիք զուտ հասոյթին ձշգումէն ետքն է որ պիտի ձեռնարկուի Դուրեան Մատենա-դրամի հատորներուն հրատարակութեան: Դուրեան Հիմնադրամի պահպանութեան, շահագործութեան և ատոր զուտ հասոյթին գործածութեան վերաբերեալ Կանոնազիրն ալ խմբագրուած է Բարգէն Սրբազանի կող-մէն և ենթարկուած՝ Կեդրնկն. Յանձնա-ժողովի անդամներուն քննութեան: Բլլալիք զիտողութիւնները նկատի առնելէ ետքը, Կանոնազիրը պիտի ստանայ իր վերջին ձեւ և պիտի զրուի գործածութեան:

ՆՈՒԷՐՆԵՐ

ԴԱՒՐԲԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ

Գահիրէի Հայուհեաց Միութիւնը կը նը-
փրէ Սթէրլին

հեղինակին Զեռազրաց վրային՝ Զեռազիրը շատ
լաւ պահուած է, եւ Թանկազին յաւելուած մըն է
Մատենադարանին հաւարածոյին վրայ։ Հետեւեալ
յիշասակարանը զրուած է նուրբատութեան առ-
թիւ։

Տիկին Պետրիկ Թիրգեան Կուսանդիու-
պրուցի, զարդիս բնակեալ ի Գանիրէ, զայ
ձևուազիր մատենա բարուազրոց նուիրէ Մատե-
նադարանի Արքոց Յակոբեանց Առաքելական
Արքույն Հայոց յերուաղիւ վասն յիշասակի
վաղաւելոյիկ որդույ իւրոյ Նշանայ համզուցելոյ
աս ի Գանիրէ։ Յամի Տեսան 1930։

Միութիւն (Նիւ-Եորք) Պրն. Մեղ-
րակ ճիկերձեան՝ երկու օրինակ The New
Reference Atlas of the world, 1929 C. S. Ham-
mond and Company, Inc. New-York, Brook-
lyn-Boston։

Կեսարացի Պ. Յակոր Ս. Պալըզճեան
Գահիրէէն, «Յուսաբեր»ի Մատենաշարէն
22 կտոր գիրքեր։

1. Վ. Վալագեան. Կարմիր Աստիճն տակ,
2. Ա. Ահարոնեան. Կարուելը,
3. Չուցէրման. Լուած Ձրալացը,
4. Նաւասարդեան. Ինչ չեւ ինչ չալիսի
լինի մեր ուղին,
5. » Հ. Յ. Գ. Անելիքը,
6. » Հ. Յ. Գ. Ա. Լիլիդացիան,
7. Տօք. Գասպարեան. Պատմանասարակա-

գիտական հնդիրներ,
8. Վարանդեան. Համայնավարութիւն եւ
Համաժուարհային Յեղափոխութիւն,
9. Աղեքսանդր Կուպրին. Կարկեհնան Ա-

պրաբանջանը,
10. Լեւոնիդ Անոպրիյն. Սահմանը նըրա-
յուած,

11. Ֆրանգեան. Հայ Հասարակական միտք,
12. Բաշխի Իշխանեան. Երկու ամիս Բօլեն-
ւիկեան բանուում,

13. Ռուբէն. Հայ Թրքական կնճիռը,
14. Զօլա. Թերեզ Ռաբէն,
15. Նժդեհ. Էջեր իմ Օրագրէն,
16. Ֆրանգեան. Հայ միտք,

17. Յուսաբեր Սահմանադրական վեն
18. Նաւասարդեան. Հայուսանի Անկախու-
թիւնը,

19. » Դաշնակցութեան Քա-
ղաքական ուղին,
20. Արշակունի. Խորհրդային Խշանութեան
բնուրը,

21. Նաւասարդեան. Ընկերվարութիւնը եւ
Դիմուկատիզմը,
22. Շանթ. Կայսր,

Ս. Աթոռիս Մատենադարանին նուրբուած է
հայեան Յակոր պատրիարքի Քարոզգիրին Խո-
տրգիր զեղեցիկ մէկ ընդօրինակութիւնը ուղակի

ԳԵՐ. Տ. ԲԱՐԳԻՆ ՄՐԲԱՋԱՆԻ ՄԵԿԱՌԻՄԸ

Ժան. Վրժ. ի և Բնծայարանի ուսուցիչ
և Սիմենի խմբագրապիտ Գեր. Տ. Բարգէն
Եպուկ. Կիւէսէրեան Օգոստ. 13 ԴՇ. առառու-
մելնեցաւ Ս. Աթոռէս գէպի Անթիլիաս-Պէյ-
րութ իր նոր պաշտօնին ձեռնարկելու հա-
մար։

Մրբագանը Երաւաղէմը կը թողու՝ վեց
տարուան արգիւնաւոր աշխատանք մը զլուխ
հանելէ յետոյ։ Ն. Մրբագնութիւնը 1928-ին
կոչուած էր աթոռակցութեան՝ Կիւէլիոյ Վե-
հավառ Կաթողիկոսին կողմէ։ Բայց Ն. Ս.
Օծութեան հաճութեամբ չէր ուզած կիսկա-
տար թողուլ իր ստանձնած պատասխանա-
տուութիւնը Ս. Աթոռիս ուսումնական գոր-
ծերուն մէջ։ Այժմ Կիւլպէնկեան դասարա-
նի շրջանը լրացած է և ուսանողները կու-
սակրօն քահանայութեան ձեռնադրութիւնն
ստացած են, Սիմենի նոր Շրջանն ալ չորս
տարուան պայծառ կեանքով մը հիմնաւոր-
ուած և արմատացած է արգէն. ուստի Ն.
Մրբագնութիւնը սրաի անզորութեամբ կը
մեկնի Ս. Քաղաքէն՝ իր հետ տանելով միայն
խորունկ վիշտը Դուրեան Մրբագանի մահ-
ուան։

Պատրիարքական Տեղապահ Գեր. Տ.
Միսրոպ Մրբագանի փափաքով՝ Բարգէն
Մրբագան սպասեց հոս Լանտոնէ վերաբար-
ձին Ս. Աթոռոյոյ միաբաններէն Տ. Տ. Նորայր
և Տիրան արեգաներուն, և Ժան. Վրժ. ին
և Բնծայարանի յառաջիկայ տարուան ու-
սումնական նախազիծին պատրաստութեան
գործին մասնակցեցաւ և Սիմենի կանոնա-
ւոր հարաբակութեան համար ալ հարկ
եղած կարգադրութիւնները ըրաւ։

Մրբագանին ի պատիւ ողջերթի թէյա-

ոեղան տրուեցաւ նախ Հ. Բ. Բ. Միութեան Երուսաղէմի Մասնաձիւղին կողմէ, Յուլիս 30, ԹՇ. գիշեր, Բարեսիրականի սրահին մէջ, որուն ներկայ գտնուեցան 70 հրաւիրեալներ: Հանդէսը վարեց տեղւոյ հայ և օտար չըջնակներու մէջ ամէնէն ծանօթ և յարգուած գէմքերէն Բժ. Վահան Գալովիեան:

Իսկ Օպսա. Գ-ին, ՇԲ. երեկոյ, բոլորովին մտերմական մինուրափի մը մէջ, Սրբազնը հւերն էր ժռն. Վրժ. ի և Էնծայարանի Տեսչութեան:

Հաւաքոյթը տեղի ունեցաւ Կիւլպէնկեան դասարանին մէջ, որ Սրբազնը այնքան տարիներ զասախօսած էր: Խոսեցան Դպրոցներու նախակին տեսուչ և այժմ Տեղապահ Սրբազնն, այժմու տեսուչ Գիր. Տ. Կիւրեզ Վրժ., Վեր. Կանոնիկոս Պրիճմէն, նորընծայ արեգաններէն երկուքը, Հոգ. Տ. Տ. Գաւութ և Զորոն՝ իրենց ընկերներուն կողմէ, և Էնծայարանի սրբկաւագներէն, Բըշ. Ախոն սարկաւագ: Ներկայ էին նաև Վեր. Պրիճմէնի տիկինը, Գիւանապետ Տիար Կ. Նուրեան, Ժիար Լ. Զէնեան, և ուսուցիչ Պ. Տարագնեան:

Անկեղծ և երախտագիտական զգացումներ արտայայտուեցան Սրբազնն ճամբորդին վեց տարուան Ս. Աթառոյս մէջ ունեցած ուսումնական արդիւնաշատ գործունէւթեան մասին՝ զայն զիտելով զանազան անկիւններէ, վասնզի Սրբազնը աշխատեցաւ իր խմբազիր, քարոզիչ, ուսուցիչ եւ դաստիարակ՝ իր սաներուն սրտին մօտիկ:

Ամէնէն ետք Սրբազնը հրաժեշտի իր չքնազ խօսքերով չնորհակալութիւն յայտնեց, պարզեց մեր եկեղեցոյն այսօրուան վիճակը և ըսաւ. «Ես այնքան չեմ վախնար մարդորններէ, որոնց հետ ճակատ ճակատի կարելի է մաքառիլ, բայց աւելի վըտանգաւոր են եկեղեցին մէջ բոյն զրած ներքին թշնամիներ, որոնք եկեղեցիի անունով կը խօսին, բայց անոր հմտերը կը փորհն»: Սրտայոյզ կոչ մը ըրաւ նորընծայ կրօնաւորներուն և յորդորեց որ Սրբոց Յակոբեանց Աթոռին և Աւտափին հաւատարմութեամբ ծառային միշտ, մինչեւ իսկ իրենց արեան զնով:

Իր գործակիցներուն և սաներուն տրխութիւնը ծանր չէ, վասնզի Սրբազնը կիսատ գործ մը չի թողուը իր ետև և մանաւանդ աւելի պատասխանատութիւն պա-

հանջող և աւելի կարեսր ու բարձր գործի մը կը կանչէ զինք Տիրոջ ձայնը:

Գիր. Բարգէն Սրբազնի Երուսաղէմի մէջ ունեցած գործունէւթեան շուրջ ուրիշ առիթով:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ

Երուսաղէմի Եթովպական նոր Հիւապատու Մ. Բավո Մէնամէնօ, Յունիս 13, Աւրբ. կէսօրէն առաջ ժամը 11-ին իր առաջին այցելութիւնը տուաւ Պատրիարքարանիս և ընդունուեցաւ Պատր. Տեղապահ Գիր. Տ. Մեսրոպ Ս. Եպս. Նշանեանի կողմէ:

Տեղապահ Սրբազնը, երկք օր վերջ, Յունիս 16, ԲՇ., ժամը 10.30-ին հետն ունենալով Հոգ. Տ. Գէորգ Վարդապետ ձանսողեանը, փոխազարձ այցելութիւն տուաւ Պ. Հիւապատուին:

Նոյն օրը, կէսօրէն առաջ Նորին Սրբազնութիւնը, Տ. Գէորգ Վարդապետին հետ այցելեց Երուսաղէմի Վաեմ. Մեծ Միւլֆթի կֆէնտիին, և բարի զալուստ մազթեց Նորին Վաեմութեան՝ Եւրոպայէն վերադարձին առթիւ:

Յուլիս 14, ԲՇ. Ֆուանսայի Ազգային Տօնի առթիւ, Պատր. Տեղապահ Գիր. Տ. Մեսրոպ Սրբազն, հետն ունենալով Դիւանապետ Տիար Կ. Յ. Նուրեանը, առտուն ժամը 11-ին այցելեց, Երուսաղէմի Գիւրմանական հիւապատուարանը, և շնորհաւորեց Պ. Բնդհ. Հիւապատուը:

Պատր. Տեղապահ Գիր. Մեսրոպ Ս. Եպս. Նշանեան, հետն ունենալով Դիւանապետ Տիար Կ. Նուրեանը, Օպսա. 11, Երկուչարթի, կէսօրէն առաջ ժամը 11-ին այցելեց, Երուսաղէմի Գիւրմանական հիւապատուարանը, և շնորհաւորեց Պ. Բնդհ. Հիւապատուը, Գիւրմանիոյ Հանրապետութեան տարեկարծին առթիւ:

ՅԱԿԱՅՑՈՒԹԻՒՆ

Յակորիկ Ասորիներու Պատրիարքը, Ամեն. Տ. Կանատիսու-Ելիսա Գ., Մուսուլէն Հազիրան 1 թուակիր արարերէն զրութիւն մը ուղղած է Տեղապահ Մեսրոպ Սրբազնին, որով իր ցաւակցութիւնը կը յայտնէ Ամեն. Դուռեան Ս. Պատրիարքի և Ամենայն Հայոց Վեհա, Հայոց Պէհ, Հայոց Պէտրոս Գիորգի

ե. վախճանումներուն առթիւ, կը չնորհաւորէ Տեղապահ Արբազանին պաշտօնը և բարեմազթութիւններ կ'ընէ Հայաստանեայց Եկեղեցոյ պայծառութեան համար:

Տեղապահ Արբազան Յունիս 16 թուակիր անգլիերէն դրաւթեամբ մը պատասխանեց Ասորւոց Ս. Պատրիարքին, յայտնելով իր և Միարանութեան չնորհակալութիւնը:

ՊԱՐԵՍԻՒԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՂԵԳԱՐԱՆԻՆ
ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆԻ

Յունիս 19, ե՛՛. կէսօրէն ետքը ժամը 4-ին, Նորին Վաեմութիւն Պաղեստինի Բարձր Քօմիտէրը կատարեց Երուսաղէմի Հնագիտական Թանգարանին հիմնարկութիւնը: Բատ հրաւերի Նորին Վաեմութեան, ոոյն հանգէսին ներկայ զտնուեցաւ Պատր. Տեղապահ Գեր. Տ. Մեսրոպ Արբազան, իր հետո ունենալով Հոգ. Տ. Կիւրեղ Վարդապետ Խորայէլեանը:

ԱԼԱՅԻ ՊԱՏԻՒԻ ՔՆՆԵԶ ՅԱՆՉՆԱԾՈՒՈՒՅ
Ո. ՅԱԿՈԲԻ ՄԷԶ

Յունիս 28, 6Բ. կէսօրէն ետքը ժամը 4-ին, Երուսաղէմի Կառավարիչ Վաեմ. Քիթ Բոչի ասաջնորդութեամբ Ս. Յակոբ այցելեցին՝ Ազգերու Դաշնակցութեան Փողովին կողմէ Լացի Պատին խողիրը քննելու համար Երուսաղէմ եկող Քննիչ Յանձնախումբին անդամները, մօտէն տեսնելու փափաքով այս պատմական հաստատութիւնը:

Քննիչ Յանձնաժողովի անդամներն են. Նախազահ՝ Շուէտացի Վաեմ. Լոֆքէնէ, (Շուէտական Կառավարութեան նախկին Արտաքին Գործոց Նտիսար), Զուիցերացի Վաեմ. Զարլս Պարտէ (յայտնի Իրաւագէտ և Նախազահ Աւստրօ-Մուռանական Իրաւարարական Խառն Դատարանի) եւ Հողանատացի Վաեմ. Ս. Ֆ. Վանքէմբէնէ (անդամ Հողանատական Խորհրդարանի եւ նախկին Կառավարիչ Սումաթրայի):

Պատր. Տեղապահ Գեր. Տ. Մեսրոպ Արբազանի կողմէ ընդունուեցան Վաեմ. այցելուները Պատրիարքարանիս Դահլիճին մէջ և մեծարուեցան թէյասեղանով: Ապա պատեցան Պատրիարքարանը եւ առաջնորդուեցան Ս. Յակոբայ Տաճարը, ուր Տեղապահ Արբազանը ցոյց տուաւ անոնց Հայ

Եկեղեցական հին գեղարուեստի ընտիր եւ զեղեցիկ նմոցչներ: Վաեմ. այցելուներ շատ զոհ տպաւութիւն մը կրեցին աշխ այցելութենէն եւ չնորհակալութիւն յայտնեցին Տեղապահ Արբազան Հօր, իրենց հանգէպ ցոյց արուած ընդունելութեան համար: Նաև իրենց հիացումը արտայայտեցին Հայ Գեղարուեստի նրաւութեան մասին, որ զմայէիլի յայտնութիւն մը եղած էր իրենց համար, և փափաք յայտնեցին զարձեալ զար Ս. Յակոբ ըմբռչխնելու համար հայ գեղարուեստի վայելքը:

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԴԱՄԲԱՆՔ

Պարագաներու բերմանքով մինչեւ այս տարի կարելի չէր եղած վայելու գամբարան մը շինել տալ Ս. Աթոռոյս Գահակալ Երջանկայիշտատակ Վեհապետեան Յարութիւն Ս. Պատրիարքի գերեզմանին վրայ Անցեալ տարուան վերջը ձեռնարկուեցաւ այս զործին. պէտք եղած սպիտակ մարմարները բերուեցան Խոտալիայէն, եւ Անթէպիցի քարակոփ ուստա Յովհաննէս Ճիւվէկեան հրաւերուեցաւ Գահիրէն, որ կոհց կոփեց վայելչակերտ զործ մը, ձուածեւ, յարեւնման կիրակոս պատրիարքի զամբարանին, միայն անկէ քիչ մը փոքր ծաւալով, պատշաճեցնելու համար զիրքին անձկութեան:

Տապանաքարին վրայ քանդակուեցան հետեւեալ տողերը, Թորդոմ Արբազանի գրչէն:

S. S. ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՐՔԵՊՈ. ՎԵՀԱՊԵՏԵԱՆ
ԱԶԳԱՍՏՐ ՊԱՏՐԻԱՐՔ Ս. ԵՐՈՒՍԱԼԵՄԻ

ՅԵԳԻՇԱԿԱՆ ԱՇԽԱՐՁԻՆ ԲՈՒԼՈՉԵԱԼ ՏՈՒՆԿ ՍՍ ԲԱՐԵ, ԵԿՆ ԸՋԸԸԸՆՈՒԼՆ ԸՆԸՎՅԵԼ ՔԻՒՍՈՍԱԿՐՈՆ ՏԱՑԱՐԻ, ԻԿԱՆՈՒԻՆ ԲԱՐՁՐ ՀԱՅՈՑ ԵԿԱՑ ՀՈՎՀԻՆ ՆԱԽ ԸՆՏԻՐ, ԵԿԱՍ ԶԱՍՍ ՔՍԱՆԵՒՄ ՄԱՏՐԻԱՐՔ ՔՍԶԱ ԱՆՁՆԵԴԻՐ ՆԸՐԻՒՍԱԿԱՆ ԱԲՈՌՈՅ ՏԱԼԵԱՆ ՍԵՐԲՈՅ ՅԱԿՈԲԵԱՆՑ, ՈՐ ՅԻՒՐ ԱԿՈՒՐԱԸՆ ՓԱՌՕՔՄԱՅՄԱԿԱՆԱՅՅ ԳԵՐԱԶԱՆՑ:

ԸՆԴ ՅՈՒՐՏ ՇԻՐԱԽԱ ԱՍՏԽՆ ՄԻՒՋ ԱՐԴ
ՄԱՐՄԻՆՆ Ի ՀՈՇ ԴԱՌՆԱՅ ՅԱԻԷՏ,

ՅԵՐԿԱՆԻՑ ԽՈՐԱՆԱՅՆ ԼՈՒՍԱՅՐԻ

ԽԱՅԱՅ ՀՈԳԻՆ ԵՐԱՆԱԿԻՏ,

ՏԱԵԱՆ 1817 ԳՀ. 1889 — 1910 ՀՈԿՏ. 4.

Վեհապետեան Յարութիւն Սրբազնը Ա. Աթոռիս բազմերախտ և բազմայիշատակ պատրիարքներէն է. իր անձնական բոլոր հարստութիւնը յատկացուցած է Երուսաղէմի և Եաֆայի մէջ հասութարեր կալուածներու, որոնք կարեօր ազգիւրներն են Ա. Աթոռիս այսօրուան եկամուտներուն:

Այն մեծ կալուածը, որ կառուցուած է Երուսաղէմի մէջ Եաֆա պողոտային վրայ, հանգուցեալ Դուրեան Սրբազն կոչեց Վեհապետէն, ինչպէս որ Պարոնտէրի Զիթաստանին մէջ շինուած Հովոցը անուանեց ՏիրԱծէն:

Տեղապահ Սրբազնի կարգադրութեամբ հանդիսաւոր պատրազ և հոգեհանգըստեան պաշտօն կատարուեցաւ Ա. Փրկիչ, Յունիս 29, Կիրակի առտուն և չքեզ հանդիսաւորութեամբ տեղի ունեցաւ բացումը գեղակերտ դամբանին:

Գեր. Մկրտիչ Եպս. իր աւուր պատշաճի քարոզին մէջ կենսագրութիւնը բրաւ մեծանուն պատրիարքին եւ պանծացուց անոր մատուցած ծառայութիւնը Հայ. Եկեղեցոյ և մասնաւորապէս Ա. Աթոռիս, իր բարոյական և նիւթական արժէքներով:

Ա. Պատարազի աւարտումէն ետքը հոգեհանգստեան պաշտօնը կատարուեցաւ սւզդակի նորակերտ դամբարտնին վրայ, նախազահութեամբ Տ. Մկրտիչ Սրբազնին:

Տեղապահ Մեսրոպ Սրբազն վերցուց ծածկոցը տապանաքարին վրայէն, և բոլոր Միարանութիւնը և ժողովուրդը յարգանքի տողանցք մը լրին Վեհապետեանի շիրիմին չուրդ:

Ցիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

ՊՊՐՈՅՆԵՐՈՒ ՏԵՍՉՈՒԹԻՒՆՆԻ

Պատրիարքական Տեղապահ Գեր. Տ. Մեսրոպ Եպս. Նշանեան, որ քսան տարիներէ իվեր կը վարէր Պարոցներու Տեսչութեան պաշտօնը, իր հետզհնատէ ծանրացող զբաղումներուն պատճառաւ հրաժարեցաւ անկէ, եւ Տնօրէն ժողովը իր Յունիս 30-ի նիստին մէջ նոյն պաշտօնը յանձնեց Հոգ. Տ. Կիւրեղ Վարդապետ Իսրայէլեանի, որ արդէն իբրեւ Փոխ-Տե-

սուչ և աջ բազուկը Մեսրոպ Սրբազնին, միծ հոգածութեամբ եւ աչալլջութեամբ ծառայած է Ա. Յակորի կրթական յարկին, որ միանգամայն տունն է ուսունողներուն:

Հայր Կիւրեղ Ա. Աթոռիս անձնուեր Միարաններէն է, ճշգապահ եւ անխոնջ, և փափաքող ներքին բարեկարգութեան, և զստահ ենք որ իր զործունէութենէն աւելի եւս պիտի օգտուին Դպրոցները:

ԳԵՐ. ՇԱՀԵ ՎԱՐԴԱՊԵՏ

Անթիլիասի Դպրոցին Վերատեսուչ Գեր. Շահէ Մ. Վ. Պատարեան, որ Յուլիս 17-22 Երուսաղէմ անցուց, Յուլիս 20 Կիր. առտու հոգեշունչ քարոզ մը տուաւ Սրբոց Յակոբիանց Տաճարին մէջ: Խօսեցաւ այս հաստատութեան կատարած և կատարելիք զերին վրայ, Պուրեանի զրած սկզբունքով և կերպով. շատ ցաւ յայտնեց որ ողջ չը դտաւ իր սիրելի և մեծանուն Ուսուցիչը, և չնորհակալութիւն յայտնեց Միարանութեան, որ կարելի եղած զոհողութիւնները ըրած է Դուրեան Սրբազնի հիւանդութեան գէմ կոռւելու համար:

Շահէ Վարդապետ, որ Հայ Եկեղեցւոյ քաջախօս քարոզիչներէն է, շատ ազդուած էր Դուրեան Սրբազնի մահէն. յաճախ փղձկումներ ունեցաւ Դուրեանի վրայ խօսելու ատեն: Նորընծաներ քառասունքի մէջ էին զեռ, այցելեց անոնց քանի մը անգամ, և իր եղբայրական խորհուրդներն ու փորձառութեան խրաները տուաւ անոնց և ողջապուրանքով բաժնուեցաւ անոնցմէ:

Շահէ Վարդապետ շատ սիրեց Երուսաղէմը, Ա. Յակորը, և ովերուած մեկնեցաւ գէպի Պերութ:

ԳԵՐԱԴԱՐՁ ԱՆԳԼԻԱՑԻՆ

Ա. Աթոռիս նորընծայ Միարաններէն Հ. Նորայր Պօղարեան եւ Հ. Տիրան Ներսուան, որ երկու տարիէ իվեր Անգլիա կը գտնուէին, իրենց ուսումը կատարելազգործելու համար, վերապարձան Երուսաղէմ, Յուլիս 30, ԴՇ. առտու, Եղիպատոսի գիծով: Պարոցներու Տեսչ Հայր Կիւրեղ և նորընծայ Արեգաններ կայարան գացին զիրենք զիմաւորելու, և Ա. Յակոր մանելէ յառաջ ուղղուեցան Ա. Փրկիչ, այցելելու համար իրենց սիրելի ուսուցչին և հոգեոր

Ճնողին Դուլեան Սրբազնի գերեզմանին :
Երկու երիտասարդ հոգեւորականներ
Անգլիոյ մէջ իրենց առաջին տարին ան-
ցուցին Միլֆիրտի (Մանէչաթրի մօտ) Ա.
Յարութիւն Գոլէճին մէջ, որ վանական
կարգուկանոնի տակ է . իսկ իրենց երկ-
րորդ տարին անցուցին Լոնտոնի Քինկլ
Գոլէճի Աստուածարանական ճիշդին մէջ :
Այս երկու տարիները միհայէս օգտակար
հղած են իրենց զարգացման տևաւիկէտէն ,
և իրենց ծանօթութիւնը անգլիական կետն-
քին և կենցաղին , ինչպէս նաև իրենց այ-
ցելութիւնը եւրոպիոյ գեղարուեստի և
զիտութեան քանի մը գլխաւոր քաղաք-
ներուն , Փարիզ , Պերլին , Վիեննա , Վե-
նետիկ , Հռոմ , և Պրինտիզի զիծով Եզիոն-
տոս , լաւագոյն տոփեներ հղած են իրենց
աշխարհածանօթութիւնը ընդլայնելու կող-
մէն : Հ . Նորայրով և Հ . Տիրանով երկու
թանկագին , թարմ , կորովի և քրիստոնէա-
կան տեսիլներով օժտուած ոյժեր կ'աւել-
նան ժառանգաւորաց Վարժարանի և Բն-
ծայարանի ուսուցական մարմնի վրայ ,
յառաջիկայ զարոցական նոր շրջանի մէջ ,
շարունակելու համար Դուլեան Սրբազնի
օրով սկսուած զարոցական աշխատութիւ-
նը :

ՄԵԿՆՈՒՄ

Տիար Լեւոն Զէնեան , որ Մայիս 17-էն
իվեր Երուսաղէմ եկած էր Յարզէն Սրբա-
զնի ուղղութեան տակ աշխատելու հա-
մար , Օգոստոս 13-ին մեկնեցաւ գէպի Հա-
լէպ , Պերութի ճամրով , մինչև Պերութ ու-
ղեկցելով Բարդէն Սրբազնի :

Զէնեան գրեթէ երեք ամիս մեաց Ա.
Յակոբի մէջ , ներկայ գտնուեցաւ Բնծա-
յարանի գասախօսութիւններուն , Տեղա-
պահ Սրբազնի կարգադրութեամբ վերաբ-
եր առաւ և մասնակցեցաւ Ժամերգու-
թեանց ժառանգաւորներու հետ , և հատա-
քրքրութեամբ սկսաւ ուսումնասիրել զրա-
րար :

Զէնեան սիրուեցաւ Ա. Յակոբի Միա-
րանութեան կողմէն և մասնաւոր համա-
կրանքը վայելեց Գեր . Տեղապահ Արբա-
զնին իր փայլուն ընդունակութիւննե-
րուն , եկեղեցափրութեան և համեստու-
թեան համար :

Վատահ ենք որ Ա. Յակոբի մէջ ձեռք
բերած փորձութիւնները միհայէս օգտա-
կար պիտի ըլլան իրեն՝ կիրակնօրեայ Դըպ-
րոցներու կազմակերպութեան :

ՀՕՄՈՒ ՔԱՀԱՆԱՑԱՑՈՒՆ

Բըչն . Արքաւարդ Եղուարդ Ասկերիչ-
եան , Հալէպի Առաջնորդ Գեր . Արտաւազդ
Եպիսկոպոսին յանձնարարութեամբ , Ա. Յա-
կոբ հասաւ Յուլիս 5 , ՇԲ. , մարգուելու հա-
մար եկեղեցական արարողութիւններու մէջ :
Եղուարդ Արկկ . բնիկ Զէյթունցի է և 17
տարուան ուսուցիչ՝ պղպային վարժարան-
ներու մէջ : Մինչեւ Սեպտեմբերի վերջը
պիտի մնայ հոս և ապա Հալէպ երթալով
Քահանայ պիտի ձեռնազրուի՝ հովուելու հա-
մար Հօմսի , և ի հարկին Համայի հայ գա-
ղութները , և միանգամայն ուսուցիչը պիտի
ըլլայ Հօմսի գպրոցին :

ԷԶՄԻԼԾԻՆ ԵՐԹԱԼԻՔ ՊԱՏՎԱՄԱՐԻՈՒԹԵՐՈՒ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Ա . Աթոռոյս Միարանական Բնդհա-
նուր Ժողովը Օգոստ . 16 ին Տեղապահ Տ .
Մերոպ Եպուի նախագահութեամբ նիստ
գումարեց պատրիարքարանի գահին մէջ
և Գերագոյն Հոգեւոր Ասորհուրդէն հասած
նոր հրահանգին համաձայն Ա. Էջմիածնի
մէջ գումարուելիք Ազգային-Եկեղեցական
Ժողովին մասնակցելու համար՝ ձայներու
միհայմանութեամբ Երուսաղէմի Միարա-
նութեան ներկայացուցիչ ընտրեց կ . Պոլուի
Երուսաղէմի պատրիարքական փոխանորդ
Գեր . Տ . Ամբատ Եպու . Գաղապեանը :

Տեղապահ Արբազնին ալ իր ձայնը
տուած էր արդէն Տ . Ամբատ Եպուին , նը-
կատելով թէ իր պաշտօնին բերմամբ պիտի
չկրնայ հեռանալ Երուսաղէմէն : Իսկ Տ .
Մկրտչ Եպու . Աղաւնունի և Տ . Մատթէոս
Եպու . Գայզզճեան , որնք նոյնպէս առան-
ձին առանձին հրաւիրագրեր ընդունած են ,
ծերութեան և տկարութեան պատճառաւ
անկրասզ ըլլալով կատարել այդ երկարա-
տե ուղեռութիւնը մինչև Ա. Էջմիածնի .
իրենց ձայները տուին Գեր . Հոգեւոր
Ասորհուրդի անդամ Տ . Տ . Գարեգին եւ
Բագրատ Արքապիսկոպոսներուն :

Յառաջիկայ Հոկտ . 26 ին Ա. Էջմիած-
նի մէջ կատարուելիք Հայրապետական ըն-
տրութեան մասին Գերագոյն Հոգեւոր Ասոր-

հուրդէն ստացուած պաշտօնագրին համաձայն, ձեռնարկուեցաւ երուսաղէմի Պատարքութեան ըրջանի Հայ ժողովուրդը ներկայացնելիք աշխարհական պատգամաւորի ընտրութեան:

Հստա այսմ, Պատր. Տեղապահ Գեր. Տ. Մելքոն Ա. Եպս. Նշանեանի կողմոնի հըրահանգներ տրուեցան Պաղեստինեան թեմերուն (Բնթղենէմ, Եաֆա-Ռիմէլ, Հայքա և Անդր-Յորդանան):

Օգոստոս 17, Կիրակի, ժամը 9,30ին, ժառանգաւորաց Վարժարանի սրահին մէջ Գեր. Տ. Մելքոն Ա. Եպս. Աղաւնունիի նախագահութեամբ կատարուեցաւ ընտրութիւնը երուսաղէմի Հայ ժողովրդեան Պատուիրակին: Ներկայից քուէներու առաւելութեամբ ընտրուեցաւ երուսաղէմացի Ազն. Տիար Պաղարս Մերկերեան:

Պաղեստինի միւս թեմերէն ընտրուած պատուիրակներն են: Տիար Պառնիկ Պանզլեան՝ Բեթղեհէմէն, Տիար Պարեգին Թաղէսուեան՝ Եաֆայէն, Տիար Սարգիս Տէր Մովչեսեան՝ Հայքայէն և Տիար Գրիգոր Մխարեան՝ Անդր-Յորդանանէն: Ասոնք Տեղապահ Սրբազնի նախագահութեամբ ժողով պիտի զումարեն ընտրելու համար երուսաղէմի Պատրիարքութեան ըրջանի աշխարհական Պատգամաւորը:

Հայէու 17 Մարտ 1930

Կարողիկասուրիւն Հայոց
Կիլիկիոյ

Համար 2392-10

Ամենապատիւ

Տ. Տ. Եղիշէ Ա. Արքեպս. Դուռիքան
Պատրիարք Հայոց
յերիշնելլիլ

Օրհնութեամբ և շնորհակալութեամբ ստացեր էինք Զերդ Սրբազնութեան Համար 9544-17 եւ Փետրուար 14 գթամիր ու նպաստարեր — Հարիւր քանի և ութը Անդ. Լիրա — գրութիւնը՝ Զէքը յանձնած էինք Փետրուար 21ին նորեկ բըռնագաղթերու «Խնամակալ Մարմնոյն» գանձապահ Տիար Արմէն Մազլութեանին:

Վերջինս առ ստացանք Զերդ Սրբազնութեան երկրորդ նամակը Համար 9620-17 ու Մարտ 11, 53 «մէրլին 15 Երիխի չէքով, հանգանակութեան ցանկերով ու հաշուեցոյցով: Զէքը յանձնեցինք Մարտ 15ին ու կրկն գումարներու 181 ՍՄէրլին ու 15 Երիխ ստացագրերը կը ներփակենք:

Աւրախութեան արտասութներով կ'օրհնենք Հանգանակիչ երկուս Խումբերը: Կ'օրհնենք գլուխական ու զգեստեղէնի նուիրատուքը: Մեզի հետ հազարաւորներ կ'ազօթեն Զեր պատուական կենաց, ու Միաբանութեան դարուց ի դարս բարգաւաճ յարատի ութեան համար:

Սուրբոյ ու Լիքանանի հանգանակութիւններէն՝ Պաղեստինի հանգանակութիւնը զուարթառան է, իրեւ ապացոյց սիրոյ ու խազաղութեան հողամասին մէջ աղբողներուն եղայրութեան զեղումին:

Պարգեւատւն Աստուած վարձահատոց ըլլայ իր կատարեալ պարգեներով:

Եղայրական սիրոյ ողջագուրմամբ

Մնամ Աղօթարար

(Ստորագրութիւն)

ԱԱՀԱԿ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԿԱԼԵԿԻՑ

Հ Ա Շ Ո Ւ Ե Ց Ո Յ Ց Ց

Սուրբոյ նորեկ Հայ զարդականաց ի նպաստ Պաղեստինի մէջ կատարուած հանգանակութեան

Մ Ո Ւ Տ Ք

ԱՐԴԻԿԱՅ ԵՐՈՒՍԱԼԵՄ ՀԱՐԳԱՆԱԿՈՒԹԵԱՆ

Լիրա Պաղ. Միլս

Վանքարնակներու Յանձնաժողովին միջոցաւ Միաբանութենին եւ Վանուց մէջ բնակող ազգայիններէն հանգանակուած, բատ Տոմարի	36,745
Տիկնանց Օժանդակ Մասնախումբի ծեռամբ հանգանակուած	7,180

 43,925

Պաղարաբնակներու Յանձնաժողովին միջոցաւ հանգանակուած, բատ Տոմարի	23,270
Երուսաղէմի ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ միջոցաւ հանգանակուած, բատ ցուցակի	5,470

 23,270

Երուսաղէմի ՀԱՅԹՈՒՆԻ ՀԱՅԹԵՆԱԿՅԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ կողմէ սարրուած թատերական ներկայացւմի արդիւնքէն	2,500
Երուսաղէմի ՄԱՐԱՆԻ ՀԱՅԹԵՆԿՅԿՆ. ՄԻՈՒԹԵԱՆ միջոցաւ հանգանակուած բատ ցուցակի	9,000

 2,500

Երուսաղէմի, ՕՐ. ՇԲՆՀԱԼԱՀԵՆ դրկուած	1,500
------------------------------------	-------

 85,665

ԲԵԹՂԵՃԵՄԻ մէջ կատարուած հանգանակութեան արդիւնքը	15,200
ՈՒՄԱՅԻ մէջ կատարուած հանգանակութեան արդիւնքը	2,650

 15,200

ԵԱՅԱՅԻ մէջ կատարուած հանգանակութեան արդիւնքը	41,600
ԿԱԶԱՅԻ մէջ կատարուած հանգանակութեան արդիւնքը	2,500

 41,600

ՀԱՅԱՅԻ եւ ՇԲՆՀԱԼԱՀԵՆ մէջ կատարուած հանգանակութեան արդիւնքը	38,260
Ընդհանուր գումար	185,875

Ե Լ Ք

Լիրու Պատ. Միլս

Հանդեքեղէն հաւարող Տիկինանց Օժանդակ Մասնախումբին արուարձանները շրջերու օթօյի ծախը	1,000
Հաւարուած լաթերուն 6 հակերը կապերու համար եղած ծախուրերը	2,925
Ն. օձ. Կիլիկիոյ Ս. Կաթողիկոսին զրկուած 2 Մթերուն ծախուրը	0 200
	4,125
14 Փետր. 1930ին Ն. օձ. Կիլիկիոյ Ս. Կա- թողիկոսին զրկուած, Թ. 202397 ԶԵՐՈՎ, 128 Մթերլին	128,000
10 Մարտ 1930ին Նորին, Օծութեան դր- կուած, Թ. 202568 ԶԵՐՈՎ, 53 Մթերլին և 15 Շիլին	53,750
Ընդհանուր գումար	185,875
Ի Դիւանէ Հաշուակարութեան Տեսուչ եկեւմուից ՄԱՏՔՆՈՒ ԵՊՈ. ԴԱՅԼԳՃԵԱՆ	

1930 Մարտ 10
Երաւանէ

ՆԱՆՈԲՈՒԺԻՒԽՆ.—Տիկինանց Մասնախումբին մի-
ջոցաւ վանրաբնակ եւ բաղդարանակ բարեւէր ըն-
տանիքներէն հաւարուած է 6 հակ զործածուած
զգեստեղէնները, որոնք զրկուեցան Հայէսի Ազգ-
Առաջնորդարաննիւ։

Նոյնակս, բաղարիս ազգայիններէն Լուսանկա-
րի Տիար Յովհաննէս Կ. Ֆրիզորեան, օտարներէն
հաւարուած է զործածուած հանդեքեղէններ։ Ասոնք
այ 3 մատուկով զրկուած են Հայէսի Ազգ-Առաջ-
նորդարանը, յատկացուելու համար նորին հայ զաղ-
թականներու պիտոյից։

Հետաքիւներ՝ ոռօն խօսւած են Տեղապահ Ար-
քազմին կողմէ՝ Քեներապրեիի Արքայիսկոպոսին՝ իր
նախորդին մահուան։ Ցովակիւնեան Արքազմին՝ Յո-
րբեկուի Շնորհաւոր թեան։ Տիար Պատրիկ Կիւլպէնկեա-
նի իւրանուն ասեերու ձեռնարդութեան համար։ Եւ նոյն
Բաւերարին մահուան առիւ՝ ցուակցական ուղղեալ
Լուսուն հանձուցեալի որդոյն Տիար Ներւուի եւ Նի-
եր հանձուցեալի եղօր Տիար Յարուբին։

Jerusalem, 28th May, 1930

ARCHBISHOP OF CANTERBURY
LONDON

Locum Tenens Armenian Patriarchate Jerusalem presents profound condolences in his name and congregation and Armenians of Palestine for sad bereavement felt on the death of saintly Lord Davidson Archbishop Canterbury.

Locum Tenens
BISHOP MESROB

Jerusalem, le 7 Juin, 1930

EMINENCE ARCHEVEQUE
STEPANNOΣ HOVAGUIMIAN
12, Rue Pirotzka
SOFIA

Au nom Congregation felicitons avec joie
votre Jubilée Diamant. Souhaitons viaillse heu-
reuse pleine santé pour pouvoir longtemps servir
Eglise à laquelle vous avez voué soixante an-
nées fécondes.

Locum Tenens
EVÈQUE MESROB

Jerusalem, le 22/6/1930

GULBROCO. LONDON

Deep sorrow sad condolences loss great
national Benefactor your father learnt by Con-
stantinople newspapers.

Locum Tenens
BISHOP MESROB

Jerusalem, le 22/6/30

GULBENKIAN NEW YORK

Profonde douleur condoléances attristées
mort grand bienfaiteur national Badrik Effendi
apprise par journaux Constantinople.

Locum Tenens
EVÈQUE MESROB

Jerusalem, 11/6/930

GULBENKIAN NEW YORK

Huit des diacres classe Gulbenkian seront
sacrés vartabeds dimanche 22 courant. A cette
occasion anticipons nos sincères félicitations pour
œuvres très méritoire vous avez accomplie en
dotant Eglise arménienne de huit nouveaux
dignes prélates. Prions pour votre santé pros-
perité et famille

Locum Tenens
EVÈQUE MESROB